




ՍԻՈՆ
ԿՐԹԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ
ԲՆԵԱՒՐԱԿԱՆ



ՊԱՆՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՆ. ԵՐՈՍՏՂԻՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹՅԱՆ

ՆՈՐ ԵՐԶԱՆ 1953 Մ. ՏԱՐԻ

«سِيون» مجلة أرمنية شهرية، أدبية، ثقافية، للغة والبيان

"SION" an Armenian Monthly of Religion, Literature and Philology
Printed in JERUSALEM

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ	երես
— Ս. Թարգմանչաց սօսին առիթով.	145
ԿՐՕՆԱԿԱՆ	
— Այլակերպութեան սօքր.	ՊԱՐԳԵՒ ՎՐԻ. ՎՐԹԱՆԷՍԵԱՆ 148
ԲԱՆԱՍՏԵՂԺԱԿԱՆ	
— Տեր իմ, կը տառապիմ . . .	ՄԱՌԻ ԱԹՄԱՃԵԱՆ 150
— Հայրենական.	Մ. ՄԱՆՈՒԿՅԱՆ 151
ԳՐԱԿԱՆ	
— Հայկական Ռոմանթիզմ.	Զ. ՕՇԱԿԱՆ 152
ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ	
— Համաուրապիի Օրինագիրքը (6).	ԱՆՈՒՇԱԻԱՆ ԱԲՂ. ԶՂԶԱՆԵԱՆ 155
ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ	
— Աղեխանգրի պատմութեան կաճանք.	Ն. ԵՊՍ. ՄՈՎԱԿԱՆ 160
ԸՆԿԵՐԱՅԻՆ	
— Ասլաեսելու արուեսք.	Ա. Մ. 164
Շնորհակալիք.	ՆՈՐԱՅՐ ԵՊՍ. 168
Աղբառ Ուսանողաց Ամերիկահայ Բարեկամներու Կազմակերպութիւն եւ Տիար Մովսէս Մովսէսեան.	Զ. ԶԱՄԻՉԵԱՆ 169
Պր. Ճօն Ֆոսթրը Տարսի հանդիպումը Երուսաղէմի երեք յարան- ուանութեանց պետերուն.	171
Տեղեկագիր Ս. Արսոյս Ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի.	172
Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ	
— Հեռագիրներ.	174
— Եկեղեցականք - Բեմականք.	175
— Պատմականք.	175
— Ամսվերջի հանդէս եւ մեղանակաբախտութիւն Ժառնգ. Վարժ.ի եւ Ընծայարանի.	176

ՍԻՈՆԻ Տարեկան բաժնեգիրն է՝ բոլոր երկիրներու համար՝ ԱճԳԼ. Շիլին 15

Redaction of the Armenian Monthly SION
 Armenian Patriarchate,
 P. O. B. 4001.
 Old City - Jerusalem
 Via Amman (Jordan)

== Ս Ի Ո Ն ==

ԻԷ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1953

== ՅՈՒՆԻՍ ==

ԹԻԻ 6

ԽՄԲԵԳՐԱԿԱՆ

Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՅ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ

● Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին տարուան մէջ երկիցս կը տօնէ Ս. Թարգմանչաց յիշատակը. առաջինը՝ Ս. Սահակի և Ս. Մեսրոպի տօնին առիթով և երկրորդը՝ Թարգմանչաց աշակերտաց ընտրեալ զունդը խորհրդաբանչողներու առթիւ: Առաջինը կը ներկայացնէ մտածումի, յղացման և դադափարական աշխատանքը, զոր կատարեցին երկուքը, իսկ երկրորդին մէջ կը տօնուի այդ սխրագործութեան արդիւնքը դարերու ընդմէջէն:

Հակառակ հանդիսական առիթներով եղած բոլոր արտայայտութիւններուն, անոնց ժառանգութիւնը կը մնայ յաւէտ մեծարելի, և դիւրին չէ թափանցումը ընել անոնց մեծ գործին, որուն վրայ ամէն տարի նոր ճառագայթներ կուգան աւելնալ: Անոնք, մեր զիրին, մեր զրականութեան և մշակոյթին արդիւնաշատ վաստակաւորները, առանձինն տեղ և փայլ ունին մեր երանաշնորհ նախնեաց զեղեցիկ համաստեղութեանը մէջ, իբրեւ զրչի սուրբեր:

Եթէ կեանքի մէջ ամէն արժէք տառապանքով մը ձեռք կը բերուի, զրչի արուեստը նախ իբրեւ արժէք, ապա իբրև արժանիք, իր արդիւնաւորութեանը մէջ հրաշակերտուած, տարիներու զոնողութեան կը կարօտի: Տառապանքով կը մաքրուի մտքի սակին և արցունքով՝ հոգին կտաւը, մազազաթ բլալէ առաջ:

Անոնք, մեր Թարգմանիչ ու մատենագիր սուրբերը, մարդեր էին, տիտանեան ոգիով, որոնք իրարու խառնեցին իրենց երազներն ու ճիգերը, իրենց արցունքներն ու սուրբ մրմունջները, որպէսզի Աստուած հայերէն խօսի Հայ Հոգովուրդին հետ: Անոնք իրարու շփեցին իրենց մտքին աղամանդները, որ յղէսզի քրիստոնէական կրօնին սրբազան կրակը անգամ մըն ալ վառուի հայ ժողովն վրայ և հոգիներուն մէջ:

Ս. Սահակ միտքն էր, կազմակերպիչն ու ղեկավարը զործին. Մեսրոպ՝ մարգարէն, տեսանողը և հոգին, երկուքը միասնաբար հիմը դրին մեր Ոսկեդարեան մշակոյթին ու պատրաստեցին յաջորդ սերունդն ու սերունդները, հայ մտքի զործը յաւերժող գարեբու ընդմէջէն:

Անոնք ազատազրեցին հայ միտքը յոյն և ասորի մտքի լուծէն, Թարգմանեցին Ս. Գիրքը, ստեղծեցին հայ զրականութիւնն ու ծէսը, ձեւակերպեցին

մեր հողիին միութիւնը: Երկու կրակներ կային վառուած անոնց հողիին մէջ, սէր դէպի կրօն և սէր դէպի ազգը: Երկու ներգոր ոյժեր անդու կ'արժարծէին այդ կրակները, ցեղին հանճարը և սուրբ նուիրումը զերագոյն ճշմարտութիւններու նկատմամբ: Ոսկեդարու սերունդին և անոնցմէ վերջ այդ գործը շարու նակող հոյեբուն տուածը իրենց ժողովուրդին՝ ոչ ոք պիտի կրնար փշրել կամ օտարացնել: Բիւզանդիոն ու Պարսկաստան չարաչար պատուեցին հայուն հողը և շատ յաճախ սիրտը, սակայն Հայ ժողովուրդը ո՛չ միայն պահեց իր գոյութիւնը, այլ նաեւ իր մտքին ու հողիին աւելուով բեղմնաւորեց իր թշնամիները: Իսլամն ու Թուրքը չարաչար հարուածեցին զինքը, բայց չկրցան ընկճել իր հողին, անիկա կրցաւ պահել իր գոյութիւնը և լոյս ու շերմութիւն սփռեց զինքը հարուածողներու մտքին ու հողիին վրայ:

Մենք տարօրէն կը տարբերինք ուրիշ ժողովուրդներէն ոչ միայն մեր պատմութեամբ, այլ նաև զայն իրագործելու ձգտումովը: Ուրիշ ժողովուրդներ կը տօնեն աւհասարակ իրենց յաղթանակները դրացի ժողովուրդներու վրայ, և իրենց զէնքի յաղթութիւններն ու պատերազմներու փառքը: Մեր բոլոր տօները, եկեղեցական ու ազգային, թուականներ են հոգեկան նուաճումներու: Որքան ճիշդ է այս տեսակէտով մեր մեծ Պատմահօր խօսքը, թէեւ փոքր ածու մը եղած ենք ուրիշ մեծ ածուներու շարքին, սակայն մեզի չէ պակասած մեծ գործերու իտէպը և զանոնք իրագործելու փառքը:

Ժողովուրդներ կան որոնք ինքնին բան մը չեն արժեր, ամէն բան կը պարտին իրենց աշխարհազրական դիրքին և լաւ դրացիներ ունենալու հանգամանքին: Դժբախտ եղած է մեր երկրին դիրքը և դաժան ու անբարեացակամ մեզի դրացի եղող ազգերը, սակայն մեծ եղած է մեր ապրելու բնազգը և տեւելու ճիւղը: Այդ ճիւղին ու ապրելու բնազգին երաշխիքներէն ամենէն փրկարարները եղան հայ զիր ու զբազանութիւն ունենալու մեր քաղձանքը:

Չորս դարերէ ի վեր Աւետարանի ճրագը վառուած ու դրուած էր Հայ հողին վրայ և հողիներուն մէջ, որուն անձկութեամբ ու տառապանքով կը դառնար ու կը նայէր մեր ժողովուրդին նայուածքը, սակայն չէր կրնար ընդունիլ անոր կենսատու ճառագայթներուն բարիքը: Որովհետեւ հայ մտքին ու հողիին կը պակսէր այն գործիքը, որ այդ հրաշքը պիտի իրագործէր: Եւ դարը մեր պատմութեան այն բախտորոշ թուականն է, երբ հայ միտքը ինքնագիտակցութեան տեսիլքէն այցուած և պայծառակերպուած՝ ստեղծեց զիր ու զբազանութիւն, յաւերժի կարենալու, համար ինքզինքը: Հակառակ քաղաքական իր տկարութեան, արդիւնք դրացի ժողովուրդներու դաժան վերաբերմունքին, իր հողիին մէջ կ'աճի, կը ծաւալի ինքնագիտակցութեան և ինքնակեցութեան ներքին աւելը, ներածութեան և արտածութեան խողովակներ որոնելով իրեն, ինքզինքը ըլլալու և ինքզինքը տալու խորին խորհուրդով:

Ազգերու կեանքին մէջ, որքան ալ կենսունակ ըլլան անոնք, կան անպտուղ շրջաններ և արգաւանդ դարեր, առաջին պարագային ազգային գիտակցութիւնն ու ճիւղը կը բաւարարուին առօրեայի պահանջներով միայն: Ոչ մէկ երազ և կայծ կը լուսաւորէ ազգային կեանքի ճամբան, սակայն յանկարծ նոյն այդ ժողովուրդի ծոցին մէջ՝ երեւան կուզան մարդեր, հերոսներ, սուրբեր, առաջնորդներ, որոնք կը տեսնեն ու կը զգան աւելին և կը ջանան իրագործել զայն:

ու ահա տեղի կ'ունենան գիւտեր, յայտնութիւններ և սխաղործութիւններ: Այդ լոյսերու ժայթքին մէջ կ'այլակերպին դէմքերը, կը զուարթանան հոգիները, կը զինուէին տրամադրութիւնները և կը ստեղծուի մեծ գործը: Այսպիսի շրջան մըն էր զոր մենք ունեցանք Յ. դարու սկզբնաւորութեան, ծանօթ Ոսկեդար անունով մեր մատենագրութեան պատմութեանը մէջ:

Գծուար է որոշել մեր ազգային գիտակցութեան ճիշդ թուականը: Արտաշէսի, Մեծն Տիգրանի՞ թէ Տրդատի օրերուն անիկա կորիզ կապել սկսած է: Բայց իրողութիւն է որ մեր կեանքը մինչեւ Քրիստոնէութիւն արտակերպուն ինչ մը ունեցած է իր մէջ: Ծառայած ու տրորուած ենք յաճախ ի շահ օտարին: Քրիստոնէութիւնը կը բերէ նոր լոյս և գրեթե զիւտն ու Ս. Գրգի թարգմանութիւնը նոր ձոյլ ու կազմապարհայ հոգիին, նոր դարագլուխ մը բանալով մեր պատմութեան մէջ, այնպէս որ Սահակ-Մեսրոպ չէին սխալած իրենց յառաջգրութեան և ակնկալութիւններուն համար:

Սակայն մեր պատմութեան ընթացքին, Ս. Գրքին հրաշքը Ոսկեդարէն վերջն Ք. որ կ'իրագործուի: Աւետարանի մանանխը, հայկական բեղուն հողին վրայ, հրաշալի փթթումներ ունեցաւ: Աւետարանի շունչով կազմուեցաւ իր ազգային նկարագիրը, իր ներքին լոյս կեանքը ինքնուրոյն դրոշմ ստացաւ, ան բարձր նպատակի մը պատրաստուեցաւ և վսեմ անձնագոհութեամբ ու գիտակցօրէն կրեց իր կոչումին խաչը՝ պատմութեան մրրկայոյզ դարերուն մէջէն, անխորտակելի կերպով, որովհետև գիտցած էր հազնիլ իր պատմութեան զբանէ շապիկը:

Հայուն Ս. Գիրքը, Ոսկեդարով ստեղծուած ու սկզբնաւորուած մշակոյթը, Եկեղեցիովը հովանաւորած, իր գոյութեան խարխիւր դարձաւ: Հայը կորսնցնելէ վերջ իսկ Արշակունեաց, Բագրատունեաց և Ռուբինեանց թագաւորութիւնները, ստեղծեց իր հոգևոր իշխանութիւնը՝ Արարատեան, Արծրունեաց և Կիլիկեան հոգևոր Աթոռներուն շուրջ, որոնք յետոյ իրենց կատարած նախախնամական դերով, հայուն պետականութիւնը եղան, առանց պետական իրաւունքի, առանց զօրքի և ոստիկանի:

Անկէ յետոյ արիւնի և աւերի ինչ դարեր եկան ու անցան, գահեր հիւնրեցան և խորտակուեցան, շատ յաճախ սպառելու աստիճան փշրուեցանք, ոչ բանակներ կրցին մեզ փրկել, ոչ ալ նիւթական առաւելութիւններ կրցին զօրավիզ հանդիսանալ մեզի, սակայն Մեսրոպեան գիրով յաւերժացած ժառանգութիւնը միշտ արարչագործեց մեր ծիւրած էութեան խորը, յարատեւելու ներգոր բախտի մը շողկապուած, կանգուն պահելով զմեզ դարերով կորստեան զառիթափերուն վրայ, երբ մեր քով շատ մը հզօրներ կ'իյնային ժամանակի հարուածներէն, ննջելու համար պատմութեան մեծ գերեզմանին մէջ:

Չմեռանք երբ մեզի պակեցաւ հաց և զինուոր, սակայն կտոր կտոր մեռած և մաս առ մաս կորսուած ենք, երբ հաւատարիմ չենք մնացած մեր մեծ ու Ս. թարգմանիչներու ժառանգութեանը: Որքան ատեն որ կը մնանք հաւատարիմ մեր լեզմանիչներու ժառանգութեանը: Որքան ատեն որ կը մնանք հաւատարիմ մեր լեզուին, մեր կրօնին, մեր մշակոյթին և աւանդութեան և անոնց սրբազան ձայներուն և ազդումներուն, չենք մեռնիր և կրնանք շարունակել մեր ազգային գոյութիւնը:

Օրհնեալ՝ սուրբ յիշատակը մեր Երանաշնորհ թարգմանիչներուն և բոլոր անոնց՝ որոնք գիտցան զարդարել Անելիին Բանը, ի շարս դարուց, հոգիներու և միաբերու մէջ:

ԿՐՕՆԱԿԱՆ

ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՏՕՆԸ

«Եւ եղև ամպ մի ձովանի ի վերայ նոցա, ձայն եղև յամպոյ անօր եւ ասէ, դա է Ռդի իմ սիրելի, դմա յուառաքէ: (ՄԱՐԿՈՍ Թ. 6-7)

Մեր Փրկչին երկրաւոր կեանքին ամեննէն գեղեցիկ և յուզումաւոր զրուագներէն մին Պայծառակերպութեան կամ Այլակերպութեան հրաշալի դէպքն է, զոր տեղի ունեցած է ըստ աւանդութեան, Թարթր լեռան վրայ, կամ Հերմոն լեռան բարձրութիւններէն միոյն վրայ:

Առաջին երկու Աւետարանները կ'ըսեն թէ, բարձր և առանձին լեռան մը վրայ է որ տեղի ունեցաւ Քրիստոսի Այլակերպութիւնը. «Եւ Յիսուս հանէ զնոսա ի լեպտն մի բարձր առանձինն և այլակերպ եղև առաջի նոցա»:

Մեծ վարդապետը, որուն անձը լուսնէն փողփողումներու անուշութեան մէջ կը պայծառանայ, Մովսէս մը, 'կամ Եղիա և կամ «մի ոմն ի մարգարէից» չէ', որոնց մթազներ աչքերը Աստուածային լոյսին շացուցիչ նշուումներուն հանդէպ:

Գալիլոյ լճակին եզերքներէն հեռու՝ Մաքսաւորներու և Փարիսեցիներու ներկայութեան ինքզինք պանդխտացուցած՝ Յիսուս Թարթր լեռան վրայ կը փայլի առեւելի աղուորցած, աւելի գեղեցիկացած, իր Աստուածութեան հզօր ճառագայթումներուն մէջ:

Լեռան վրայէն տուաւ Ան իր քարոզը, Գողգոթայի վրայ փրկագործեց և գերագոյն սիրոյ օրինակը տուաւ, Ջրթնեաց լեռան վրայէն էր որ համարձաւ, և վերջապէս «այլ միակերպիչ առաքեաց» Սիոնի բարձունքին վրայ: Այս բարձունքները երկինքը երկրին միացնող կատարներ են և ատով իսկ յաւերժական ու նուիրական ներկայութիւններ են մեր յիշողութեան մէջ: Իսայց այս բոլորին մէջ, Թարթրի, կամ սուրբ լեռան վրայ էր որ ճառագայթեց Յիսուսի գեղեցիկութիւնը իր անպարզօր անուշու-

թեամբ. հո՛ն, լոյսերով ողորուած գագաթին վրայ Օգոստոս ամսու, օգոստոսփառ գիշերներէն միոյն՝ Յիսուս առաջնորդեց իր ընտրեալ և սիրելի երեք աշակերտները և ցոյց տուաւ անոնց իր յաւիտենական փառքը, ա՛յնքան պայծառ որ նոյնիսկ կը նսեմացնէր Արեւելքի երկինքը: Գարբը առաջ, Ազմտսերգուն իր սաղմունքներէն մէկուն մէջ. դէպի Աբարիլը ուղղուած իր օրնեկրգութեան արձագանգը կուտար, երբ լեռներուն ցնծալ կուտար Աստուծոյ փառքը, երգել տալով անոնց «Թաբթր և Հերմոն



Այլակերպութիւն Տեառն

յանուն քո ցնծացնես»: Թարթր և Հերմոն արգարև, Պաղեստինի ուրիշ լեռներուն հետ համեմատած՝ սքանչելի և գեղածիծաղ տեսարան մը կը պարզեն զխողջին աչքերուն առջև. ուրիշ լեռներու նման լեռկ չեն, ուրիշ ընդարձակ և գրուելի կամայնապատկեր մը:

Այլակերպութիւնը անհրաժեշտութիւն մըն է մեր ալ կեանքին մէջ: Եարունակ այլակերպելով է որ կրնանք արտաբերել Քրիստոնէական կեանքի նկարագիրն ու վսեմ սկզբունքները: Մեր կեանքին մէջ այլակերպելու համար պայման մը չէ զգալի Թարթրը, սրտն անուշը աւանդութեամբ

մեզի կուգայ ամէն տարի որոշ օր մը, այլ պայծառացումը պէտք է ըլլայ հանապազ, տենչալով ճերմկաբերձ և իմանալի խորանները», նոյն ինքն իմանալի Թաբորին, զոր մենէ իւրաքանչիւրս պէտք է շինէ իրեն համար, կրօնական և բարոյական կեանքի մը ամուր կիմերուն վրայ:

Բոլոր անոնք որոնք իրենց կեանքին հեքոտ վազքէն պահ մը իսկ ազատագրել ինքզինքնին չեն գիտեր, չի՛ն սուզեր, երբք պիտի չկարենան հիանալ բարոյական և հոգեկան կեանքի իրապէս հիանալի բարձրութիւններուն վրայ, մնալով սոսկական նիւթապաշտներ, որոնց համար արգահաւտանք ունեցաւ և խղճաց համար Տէրը: Անոնք պիտի չկարենան ապրել բացարձակ խաղաղութիւնովք, պիտի չկարենան ունենալ ընդարձակ ու սուրբ սրտի մը անձեռնմխելի և անբռնարարելի սահմանները:

Հաւատքին շնորհով զօտեպնդուած հոգիներուն համար ինչքան տեսչալի է վերանալ մեր Տիրոջ հետ իմանալի Թաբորին վրայ, ապրելու համար սրտի և մտքի միանուազ անդորրութիւն մը: Հո՛ն, արքիպօժ կատարին վրայ, զերձ՝ ամէն տեսակ երկնաքարչ կապերէ և կաշկանդումներէ, աւելի մօտ ըլլալու, աւելի մօտ զգալու համար ինքզինքնիս մեր Տիրոջ, և վերջապէս նմանելու համար Անոր՝ որ կատարեալն է:

Առաքեալները լերան վրայ, երբ իրենց աչքերը ծանրացած էին քունին թմբիրով, լսեցին Տիրոջ ձայնը՝ տեսան իրենց Վարդապետին այլակերպութիւնը զարուարելով կէ ու դողի մատնուեցան: Անոնք ակնաւոր տես վկաներն էին սնդամ մը եւս Յիսուսի փառքին, ու երնքներէն է՛ն յանդուգնք և է՛ն կորովին հրեասնկեալ աղաղակեց և ըսաւ Վարդապետ, բարւոք է մեզ աստ լինիլ, արասցուք երես տաղաւարս մի քեզ, մի Մովսիսի և մի Միլայի, և ոչ գիտեր զինչ խօսէրս: Պետրոս Առաքեալ հազիւ թէ խօսքը վերջացուցած էր, ահա լուսաւոր ամպ մը եկաւ և հովանի եղաւ ամպին մէջէն ձայն մը ըսաւ սղաւ և որդի իմ սիրելի, զմա լուարուքս: Առաքեալները իրենց վախէն երբ դէպի երկիր իրենց երեսներուն վրայ ինկած էին, Յիսուս վեր վերացուց զանոնք և ըսաւ — Ոտքի ելէք և մի վախնաք:

Մարդիկ տկար են յաճախ, մանաւանդ փորձութեանց ժամանակ, կը տկարանան և կ'իջնան: Իայց պէտք է ունենալ քաղութիւն և հաւատք հետեւելու մեր Տիրոջ իրաց վանելով փորձութիւնը որ ձեռք կը բերուի միշտ այլակերպելով դէպի բարին, առաքելին ու գեղեցիկը:

Բոլորս ալ մեր փորձառութեամբ գիտենք թէ մեր առօրեայ շատ մը գործերուն յաջողութեան համար մեզի յաճախ դաշնակից կ'ընենք զարը և մուրը, հետեւաբար անհրաժեշտօրէն պէտք կը զգանք լոյսի և մտքութեան մեր էութիւններուն ներքին աղջամուղը փարատելու համար, պէտք կը զգանք վերանորոգելու մեր կազմալուծուած բարոյական կեանքը, և ի՞նչ՝ մեզ աւելի մօտ կը տանի այդ լոյսին, մեզ կ'ողողէ այդ լոյսով եթէ ոչ սրբազան բառերը սրբազան շարականագրին որոնցմով դարեր շարունակ երգած են մեր հայրապետները ու աւանդած են մեզի որպէսզի մենք ևս կրկնենք և լեցունք այդ լոյսով:— Աշտարձցես զմեզ Տէ՛ր, առաւել քան զգալի զԹաբորական զլեռան յերկնաբերձ և յիմանալի խորանսդ: Միշտ այդ լոյսին տենչալով, տեսաբար երկնաբերձ և իմանալի խորաններու յոյսին ակնդէտ, կը լսենք սրտապնդիչ այն ձայնը որ ամպերու շլացուցիչ փողփողումներուն ընդմէջէն կ'ըսէ ադա է որդի իմ սիրելիս:

Այլակերպութեան տօնը, հայկական հին Ամանորի տօնին հետ ընդունուողով, Հայաստանեայց Առաքեալական Եկեղեցւոյ մեծագոյն տօներէն մին եղած է: Այլակերպութեան տօնը թող վարդապետէ մեր հոգիներուն հորիզոնները, պայծառացնելով զմեզ քրիստոնէական սկզբունքներով, որպէսզի սպառազինուած պէս պէս շնորհներով իրապէս արժանի ըլլանք կրօնելու Իր սիրելի որդիները:

ՊԱՌԳԵՒ ՎՐԴ. ՎՐԹԱՆԷՍԵԱՆ



Ք Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Չ Ա Կ Ա Ն

Տ Է Ր Ի Մ, Կ Ը Տ Ա Ռ Ա Պ Ի Մ...

Տէր իմ, կը տառապիմ ուժեղէս վեր անյոյս...
Սակայն ո՛չ մէկ կամուրջ անդունդին վրայ մտիմ՝
Որ հայրական ֆու լոյսդ մօտեցընէր հոգւոյս
Ու խաւարին ծոցէն շողի՛ն սանէր ա՛լ զիս:

Տէր իմ, երկար ասեմ Երջանկութիւնն ու Դուն
Նոյն ոյժն եղաք իմ մէջ, նո՛յն երազը շքեղ,
Սակայն ո՛րքա՛ն քիչ էր քեզէ՛ ծորոզ զով ջուրն,
Երբ ծարախս համար հարկ էր սիրոյդ հեղե՛ղն...

Գուցէ ո՛չ մէկ էակ ըզգաց պահանջն այդ վառ՝
Աստուածային, անե՛զք, համապարփակ սիրոյն՝
Որքան իմ սիրս... սակայն Հա՛յր անսարքեր, ո՛վ Հայր,
Զարձագանգեց ֆու ժայռդ իմ ձայնին դէմ քրթումն:

Ո՛չ թաւալումն անվերջ բորբ աստղերուն լուսեղ,
Ո՛չ հրաւափառ աւօտն ու ժայթումներն հուրին,
Ո՛չ ծովերու ծփանքն, լեռնաշղթաքան բիրեղ՝
Կրցան գրծել ֆու դէմդ՝ ո՛րքան սիրս իմ խորին:

Մի՛տս բացակայ անձէս՝ հոգիս սլացա՛ւ առ քեզ՝
Ցաւի կամ վերացման համբով քե՛զ գտնելու.
Մերթ կարօթիս պարզած ծովերէն սիրակէզ,
Մերթ բաժանման վերջին ողջիւնին մէջ հասու...

Քե՛զ փնտնեցի ամէն խորանի դէմ ծաղկած,
Ամիէնի, Ռէնսի սահարներուն մէջ վառ,
Կորնթոսի աւեր մեհեաններուն դիմաց՝
Մերձադրեցի անցեալ բի՛ւր ձեւերուդ համար...:

Հասուեր մը լոկ քեզէ՛ եղերանո՛յս ու ֆաղջ
Ես կարծեցի տեսնել զհնուորի մը դէմին՝
Որ բողբոլ իր տունն, լուռ ու ժպտուն կ'երթար,
Քե՛զ պէս ձերբազատած կապաններէն հողին...:

Քե՛զ պէս անհրապելի գեղեցկութեամբ անեղ՝
կային սուրբերն անհիւք, Հայու խո՛ր այժերով
Խորենացին, Մաեսոց, Նարեկացի՛ն շղթեղ՝
Որոնք ձեւե՛րդ էին՝ ազգային սարագով:

Հա՛յր իմ սարերային, սարերի՛ն չափ զօրեղ,
Անդո՛ւնդ՝ կեանքի, մահուան ու դարերուն հոսող,
Ի՞նչ ձեռներով, խոկով, եւ այժերով բիւրեղ
Պեղել, ցոլացնել հեզ, ով հա՛նք դու գաղճնաստող...:

Տէ՛ր իմ, կը սառապիմ գաղճնիքներովդ անհուն,
Սակայն կասկած, հերժում, օրէնք ու փաստ անել՝
Մէկ կողմ թողած՝ կուզամ, ո՛վ Անծանօթ ներհուն,
Աստուածային քու յո՛րդ ակունքներէդ ըմպել...:

ՄԱՌԻ ԱԹՄԱՃՆԱՆ

19 Մայիս 1953, Փարիզ

Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն

Ի՛մ երկիր, դուն ծաղկեր ես նորեն,
Հայրենի արեւուն զալ առգար,
Սիւքերը բոլորդ ինձ՝ կը բերեն:

Արեւըդ ա՛լ պայծառ մընայ միտս,
Զըլիւսն անցեալի Սուգը Մեծ,
Զունենաս ա՛լ բընաւ վերք ու վիտս:

Ի՛մ երկիր, կ'ուզեմ որ ա՛լ հրապարտ
Ըլլաս դուն, բայց մընաս նաեւ հեզ,
Եւ ըլլաս յաւիտեան ա՛լ անպարտ:

Եւ փոխան անհաւել իմ սիրոյն,
Քեզ՝ համար ունեցած կարօթս,
Կ'ուզեմ որ գեթ գիտնաս իմ անունն:

Եւ կ'ուզեմ սակաւին որ թրթռայ,
Իմ երգը ուսերեւուդ, դուսերեւուդ
Սրտերուն մեջ, օրրթանցն ալ վըրայ:

Այսօր եթէ օտս կը տեսնես,
Զրկարծես թէ կըրնամ սակարկել,
Գիտցիւր որ այս ալ չեմ ուզեր ես:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ԳՐԱԿԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՌՈՄԱՆՏԻՉՄ

Վերլուծում:

Ա) — Մեր ումանթիզմը պատմական է, բառին ետե ընդունելով հայոց պատմութեան պաշտամունքը: Մտքիս կ'այցելէ պատմագիտականը բայց, ստեղծելով, նոյն ատեն, որոշ տարակոյս: Ֆրանսական և գերմանական ումանթիզմերուն մօտ ալ գէպի Միջին դար հետաքրքրութիւնը — պատմագիտական — չի նմանիր մերինին: Անոնք այդ շրջանը իրենց պատմութիւններուն գիտութեան ձգտումներով կը խոս վարկեն. աւելի յստակ, աւելի տաք տես նելու, զգալու, աւելի հարազատը գտնելու փոյթով մը: Մե՞նք, Նուազգ շարքէն Հայրուցին ոչինչ կ'աւելցնէ մեր հայրենիքի գիտական, իրական մտատեսութիւն: Մենք կ'այգրինք մեր պատմութիւնը, մեր ներկայէն հալածական, ամօթահար: Նօքր քամը Բարիին փորձ մըն է Միջնադարը ոգեկու չելու, ինչպէս է այդ փորձը Թորոս Լեւոնցին: Հիւկօ, իր վէպը յօրինելու համար ուսումնասիրած է, որքան որ ընդունակ էր նման ծանր աշխատանքներու, տրամազրելի բոլոր աղբիւրները այդ մեծ եկեղեցիին կեանքին ու զայն յագեցնող զգացական ապրումներուն շուրջը որոնք բոլոր մայր-եկեղեցիները կը վերածեն ծանր աւազաններու, ուր կը թափին ազգերու ամենէն աղնուական բխումները, ոսկիէն, ադամանդէն սկսեալ մինչև արիւնները մաւաղատի կոյսերուն ու երկասարգներուն: Հիւկոյի վէպը նկարագրիներ, անձնաւորութիւններ, վիճակներ ու տրամաներ սեեռոնելու իրական իր պարտքէն աւելի, վերկարծես կը հետապնդէ պատմութեան ըստ պատարկելու, պատմութիւնը ընելու աւագ ցանկութեան: Թորոս Լեւոնցին կ'անդիտանայ այդ ցանկութիւնը: Անոր ալ հետապնդածը գիտութեանէն վեր, անդին՝ կեանքն է իր ժողովուրդին, այսինքն պատմութիւնը ուրուն տարրերը եթէ մարդոց անունները կը յօրինեն, բայց որուն հոգին արարքներուն,

գէպքերուն ներքը կը կազմաւորուի: Վարդան մը անուն մըն է անշուշտ, բայց չէ Վարդանանց պատերազմին խորհուրդը: Միջլէի քառասուն հատրները, պատմական ումանթիզմին այդ շքեղ յաղթանակը, կը պիտանեն պատմականն ու պատմագիտականը: Իրապաշտ Ֆրոպէոնի Սալոմոնոն ումանթիք պատմականութեան գլուխ-գործոց մը, այսինքն՝ անցեալին իր խորհուրդ ու իբր նիւթեղէն կեանք — զուք հասկցէք ժողովուրդով մը ստեղծուած քաղաքակրթութեան բոլոր կերպարանները, արհեստն ու արուեստները, շինուորականութիւնն ու վաճառականութիւնը եւսլին — լրիւ, հարազատ, կենդանի վերարտադրութիւնը: Այդ ումանթիզմը, Եւրոպական առում, իրեն առաջնորդ ունի ան այդ ձգտումը, զբանկեութեան որքան հաստատ գիտութեան պատարկելու և ասով՝ զգայնութիւն մը: Բարեխառնութիւն մըն է. 1830ի Եւրոպական ծանր փառասիրութիւններէն ծագում առած: Չեմ լայնար Եւրոպական նին հանգամանօրէն ուսումնասիրութեան: Կը գունանած դիտել տալով որ պատմական վէպը, պատմութեան իմաստասիրութիւնը, պատմական հաստատ գիտութեան մը կազմակերպումը, աւելի կամ նուազ իրաւ ու փցուն տարադներ նոյն ատեն, ծնունդ առած, հասակ նետած, նուաճումները ըրած կամ վաղատի մեռած են, Ալիշանի աչքերուն իսկ առկէ, որպէզպի մենք արտօնութիւնք մերիններէն պահանջելու համապատասխան առաջադրութիւններ, արդիւնքներ: Կայ տակաւին գրական եւ իմաստասիրական խառնուրդը(?), բոլոր քիչ մտածող ու շատ զգացող մարդոց փառասիրութիւնները գտնացնելու ընդունակ: Ի՞նչ ունէին, սակայն, Փրանսացիները գտնելը:

(*) Որ, մանաւանդ Փրանսացիներուն մօտ (Պազլէի պարօքը, Հիւկօ, Լամբլէ, ինչելու համար քանի մը յատկանշական վարպետներ) գրական ուրոյն սեռ մը կազմելու շափ յաւակնութիւններ է սնուցած և մեր նորահաստատ գրականութեան վրայ գործադրած է առաջին շարաշուք ազդեցութիւնը, զառածելով մեր տաղանդները գէպի ցնորական փառասիրութիւններ: Խորհեցէք իսա-գեղի խմբակին, որն տասնըութամայ պատանի մը, Մինա Չերազ, զպոքի սեղաններէն կը վարէ մեր իմացական կեանքը: Գրական Փարնը զբական և իմաստասիրական խառնուրդին առաջին նմայն է մեր մէջ:

1840ին, այնքան մօտ առաջին կայսրու-
թեան (Նաբոլեոնի կայսրութիւնը) տապա-
լուսէն անմիջապէս վերջը, ու մանաւանդ
իրենց այնքան ընտանի, իր փոքրագոյն իսկ
նրբութեանց մէջ այնքան ծանօթ գրական
երկու դարերուն (18 և 17^ր դարերը) ար-
գիւն քննորոշող փրկակարայ փառքին դիմաց,
եբր կրկէս իջաւ ուսմանից շարժումը՝ ու
օճակն ընդհատ հեռու ինչպէս ժերմաւոր
անցեալները, կասկածի ձգեց մեծ որակ-
ուած դարերու գրական տասնաբանեանե-
րուն արժէքը: Պատարաւնը՝ ամեն բան:
Մեքնք — Դարձեալ ամեն բան: Բայց
Ֆրանսացի մը, կանխող դարու կէտերուն,
իր կայսրութիւնը սիրելու, անով խանդավառ-
ուելու համար ամենէն ուշ պիտի մտածէր
գրականօրէն, մանաւանդ գրական գրպ-
րոցի մը որպիսին էր Ռոմանթիզմը: 1850ին,
Պոլիս՝ խուլ ու խորունկ երկուսիք մէջ էր
մեր ժողովուրդը: Կ'աւետէին իրեն թէ
գտնուած էին, դարերու փոշիէն, մեր պատ-
մութիւնը, մեր լեզու, մեր մշակոյթը ու
կը հրաւիրէին զինքը ստոնց պաշտամուն-
քին, վերանորոգման, լուսաւորման: Բայց
առաքելութիւնները դժուար կը պտղարե-
րին: Մեր ժողովուրդին հոգեկան ընկալ-
չութիւնը զուգահեռ չէ իր իմացական ըն-
կալչութեան որ միշտ չէ հասած առաջինին
իրաւութեան, լայնքին: Զանգուածը, ծաւ-
պատիկ՝ իր թմբիլին խորը, իր հացին տազ-
նապովը և իր փոքր վէճերուն հեշտանք-
ներովը տարուած, ժամը, անոր սենեկը
(որ Խորհրդարանն էր այդ համայնքներուն),
պատրիարքարանը, պատրիարքը, եպիսկո-
պոսը, գիւղատպետը աւելի յետը վարժա-
պետը կը նկատէր բնական անդաստանները
իր հետաքրքրութեան: Աւելցուցէք բար-
ձրը, թուրքը, լրվանքները, բարձր դասա-
կարգին ապագայնացած հոգեվիճակը, կրօ-
նական բազմատեսակ պրոպագանտը (կա-
թոլիկ, բողոքական հերձուածները որոնք
անհուն՝ սպառու՝ կ'արժեն մեր հոգեկան
կորովը անգուտ, փնասակար ձեռով մը մեզմէ
վատներով), առևտուրը, ու ասոր գաշտ նո-
րոգուող թուրքիայ մը հեռանկար կարելիու-
թիւնները: Եարժել այսպէս պայմաններէ
զրկուած լինալուածը, գայն կանչել իր ազ-
գութեան իմաստին, անոր տալ զգացումը
իր արժէքներուն, մանաւանդ՝ նոր օրերու
իր դերին (զոր կը հասկնային գարթօնքին

զոյգ թեւերը, օւկայով և խեփով թուարա-
նութիւնը), չի նշանակեր միայն ընկերա-
կան, վերանորոգչական գործունէութիւն
մը: Գրականութիւնը մէկն էր այդ շար-
թօնքին ամենէն ազդեցիկ միջոցներէն: Ու
պատմութիւնը այդ սեռին կը պատկանէր
գերագանցապէս ոչ միայն մեր մէջ, այլև
օտարները գայն գործածեցին զրիթէ, մեր
նպատակներով: Անգլիական պատմական
վէպը միայն նկարագրող տեսիլքներու ապ-
րուանները չունեցաւ իրեն առաջադրու-
թիւն երբ ոգեկոչեց հին Անգլիան, լինե-
րու Սկոթլանդ, այլև ջանաց վերագտնել
կեանքը այդ դարերուն, մերձաւոր հարա-
զատութեամբ ու հասանելի կարկառուով:
Յուսիկվ Հայրենացը այդ պատմական 'հայ-
րենասիրութեան առաջին կերպարանքն է
Հէքիմեանի, Դուրեանի, Պէշիկթաշիեանի
Քասեբեգութիւնները նոյն զգացումին տար-
բեր երեսները, ինքէ երբեք պահ մը ու-
զանք մտածել Յովհան Միրզա վանանդեցիի
Պեմանները, Քաղաքացիական Վեպերը, ու-
րոնք տարբեր ձևերով կանչուած են նոյն
սպասին: Թէրզեանի և Նար-Պէշի ող-
բերգութիւնները ուրիշ աղբիւրէ մը չեն
բխիր: Ու պէտք կը զգամ հոս ձեր ուշա-
դրութեան յանձնելու ազգային երգերու սու-
կեպարը, ստին 1850էն մինչև 1890: Գով-
կասէն օկիդը առնող կանխող դարու կէտե-
րուն, դարու մը վրայ դեռ իր թափը ան-
խախտ պահող: Դահլիճէ հրատարակուած
Հայկական Լիակատար Երգարանը (1942)
միայն տպագրական — այսինքն առեւ-
տրական — ձեռնարկ մը չէ, այլ իրատ
մը թէ քնարական բանաստեղծութեան այդ
հոսանքը իր ակերը ունէր մեր ժողովուր-
դին շատ ներսերը: Նիւթէս զուրս է այդ
երգին պարզած շրջափոխութիւնը. ինչպէս
զբաղիլը անոր գրական կամ երաժշտական
արժանիքներովը: Խղձամիտ որքան խելացի
մարդ մը այս մէքերքին վրայ աւելցնելով
յեղափոխական, ինչպէս կոմիտասով ընդ-
հանրացած ժողովրդական ստեղծագործու-
թիւնը, պիտի հասներ զեզդեցիկ արդիւնք-
ներու: Հոս, զիս հետաքրքրող հոգեխառ-
նութիւնն է այդ երգերը յօրինել մղուող-
ներուն, որ, իր կարգին զիս կ'առաջնորդէ
զանոնք պոսացողներու հոգեվիճակին: Ու
ուսմանթիվը, մտքի վիճակ ըլլալէ առաջ
հոգիի վիճակ մըն է, բոլոր ժողովուրդեան

րուն մօտ: Ու հայկական ուսմանթիզմը իր ամենէն սրտաշարժ կերպարանքները, ամենէն իրաւ ապրումները թերեւս գրած է այդ երգերուն մէջ: Դիրք մը աչք չունի: Երգը՝ թե՛: Ու կը հետեւի եզրակացութիւնը, ի՛նչ փոյթ՝ այդ երգերուն ձևական յաճախ անկանգնելի հետեակութիւնը, մշակուած միտքէն մինչև պարզուկ աշուղին սրտէն փրթած ըլլալու արժանիքն ու դժբախտութիւնը — հարիւրաւորներ մասնակցած ֆնայդ երգերուն յօրինման —, էականը անոնց թափանցումն է լայն խաւերէ: Դարձեալ՝ ի՛նչ փոյթ անոնց եղանակներուն մէջ անկնիք ձայնը, բիտ աղմուկը, ձգձգուն հետեակութիւնը (յաճախ օտար երգերէ փոխառիկ բառ ինչպէս էին), սարէն ձորէն մէկկտեղուած բացագանչութիւններու ճարտարապետութիւնը: Մեր խանդին, կիրքին, աճապարանքին մէջ ատեն իսկ չենք ունեւցած զանոնք իբրև բառ ու ձայն մեր խորունկներէն քաղելու, ու փողոցէն, օտարէն, սրճարանէն պատրաստ կաղապարներ անունով փակցուցած ենք անոնց մարմինին: Մեր ազգային քայլերգին եղանակը իտալական սրճարանէ մը կուգայ: Մեր Հայրենիքը թարգմանութիւն մըն է: Բայց ատոնք դատելու ժամանակը չունինք: Զարթօնքի շարժումներուն մէջ արագութիւնը, վազքը նկարագիր կը ստեղծեն: Ինչ կ'արժէ տարի ըսածդ: Աչքդ կը գոցես ու կը բանաս: Ու անա Սայիտը, այսինքն ազգային սահմանազրութեան տարեդարձին համազգային տոնակատարութեան ամիսը, ինչպէս վարդին ու սոխակին, զեփուռին ու ալեակին մեղրալուսինները: Այդ համահայկական տօնը իրական ուխտաւորութիւն մըն էր այդ Պոլիսին ուրկէ հանգիտօրէն կը տարածուէր հեռուոր գաւառները մինչև: ձառախառութիւն: կը հասկնաք անշուշտ հեքն ու խողքը Մինաս Չերազ պատանիին որ նման տօնի օր մը կը բանայ սկիզբը իր հոետորական սազարէզին: Ու նոյն ձևով կը հասկնաք դարձեալ որպէսզի արի տրիբուններ, միծառազանդ երեսփոխաններ, քաղաքաւ վարժապետներ, ամէն տարի հարկին տակն ըլլան նորութիւններ մատուցանել մարտներու արեցումին: Բիրեր պոռացած են այդ երգերը, ազգային հրեանդանոցի պարտէզներուն մէջ մինչ լաբեռնան, սրինքը, ջութակը նազարան,

տափը կը պուպուային ու ատենախօսը մազերը հովուն, բուռնցքները երկունքին կը կանչէր մեր պատմութեան հերոսները... Ուրեմն վէպ, թատրոն, բանաստեղծութիւն, երաժշտութիւն բոլորն ալ տրամադրութեան տակն են մեր ուսմանթիզմին, որուն ամենէն դիւրաւ սեւեռելի կերպարանքը այդ հայրենասիրակա խանդն (*) է անհատիկ: Ամբողջ գիրք մը անբաւական պիտի գոր պատմական մեր ուսմանթիզմին հետ կապուած նկատողութիւնները սպառելու: Լման երկու սերունդ (Զարթօնք-Ռումանքիֆներ և Դեպի Իսպալացեօներ խումբը) գրագէտ որքան հմուտ, արեւմտահայերու մէջ, ըրին իրենց լաւագոյնը, հայոց պատմութեան իրաւ զգայարանք մը, զգայունութիւն մը առանձնացնելու, սեւեռելու: Այսքան ընդարձակ ճիգ մը վերջը ի վերջոյ ինքզինքը կը պարտադրէ ինչպէս կ'այլակերպէ: Թէ Վենետիկցիք, թէ Վիլնիացիք կը հաւատան թէ զրած են հայոց պատմութիւնը: Զըլլային Իուրեանի տաղարանը և

(*) Եւրոպական ժողովուրդներու մօտ ժամանակի մը ամենէն աւելի արգաստեր ազգացութիւններ երեւան բերաւ պատմութեան քայլին վրայ: Ժժ. գարու գերադոյն յաշուածքը, զբաղանքութեան համար, պատմութեան վերանորոգումն է: Ու անոր սկիզբը կուգայ ուսմանթիզմէն: Դեպքուտ շարադարան կամ ասոնց շուրջ վիճարկու ընդլայնումներու աւանդական կամ բոլորովին նոր եղանակին վրայ, որով կը գրուէր պատմութիւնը մինչև ուսմանթիզմ, կ'աւելնան, նոր այդ ոգին շնորհիւ, դարերու և ցեղերու զոյնը, ձայնը, տեսլարար հանգամանակը, մշակոյթներու սովորական զրուագումին կը յաշորդէ նտամուտութիւն հասնելու անոնց ներքին, դարձեալ տեսլարար հանգամանակներուն: Երբեմն լայն չափով բարեբերութեք, որ կը շանայ իր հումտակնուր կանչուորն սեպ, փայլով, կեղայրով — զբիւլ պայման մըն է Միլլէին ինչպէս Սենթ-Գեօրգի համար —, երբեմն օրամտքի վերապարմութի կեանքին, այնքան որ ստուերի մէջ մնաց իրական վէպը, քանի որ պատմութիւնը վէպին վրայ իր առաւելութիւնը կը շահի կանգնէ ալ պաշտպանուած ըլլալու բարիքով մը: Այն ամենն, ամմամբ բաւելու չափ նիւտ եղաւ սերը, կ'ընդունիմ: Դարձեալ: Եւրոպական ազգերու մօտ, անիկա ճիգ մըն է: Եպոստ մը — պատմա-քննական ախորժակներու ընդմէջէն — տեսնելու նոր, ուրիշ իրողութիւններ, անբաւանքի ու անկարելի ինչպէս 1830: Ժժ. գարու սկիզբը կատարած օրինակ վայթեօր մը, Պօլիէի պատմական կառոյցներուն տարողութեան անհեթեթ պիտի ըլլար:

Պէշիկթաշլեանի եղբերգները, սխալ պիտի չբնար թերևս մեր ուսմանթիղմը սահմա- նափակել պատմականին ներքը: Եւրոպայի մէջ երանգ միայն եղող սա վիճակը մեր մէջ մեր ձգտուճներուն լրութիւնը ունի իրեն գերագոյն նպատակ: Կը հրաժարիմ կշիռը գործադրելէ, պատմական արդիւնքին վրայ մեր ուսմանթիքներուն: Թերևս միամիտ ու հանճարեղ պատանին, Պ. Դուրեան, կը հաւատար թէ՛ ծառայած է մեր պատմու- թեան ժողովրդականացման: Շրջելով վե- րագրումը կ'ըսենք. Դուրեան շրջանին հիմ- նական ճնշումին տակ, իր տաղանքը չէ վախցած վտանգելէ աշխատանքներու վրայ որոնց «բարեօժ» պտղաբերունը կարուստ ունէր անտաղանց ազդակներէ. — հմտու- քիւն, քափանցում, դատողութիւն, մտան- սուքիւն և ասոնցմէ վերջ միայն վիպող ուժ որ համազօր է կեանքի զգայարանքին: Աւելի քան ստոյգ է որ պատմականը մեր ուսմանթիղմին տիրական ճորը տալով հան- գերն, քիչ չափով բարիբարած է մեր զար- քունը զոր պարտաւոր ենք ազատագրել վրան ծանրացող ծաղկեփունջերուն մոխի- րէն ու արժեւորել իր հարազատ իմաստին մէջ, զայն յայտարարելով գրականէն վեր, գրեթէ դուրս տարողութեամբ շարժում մը, յար և նման Ծ. վարու մեր զարթօնքին, ստոր պէս գրականին վրայ, համար, իբր թէ աշխատող, բայց խորքին մէջ բոլորու- վին տարբեր ցանկութեանց սպասարկու: Մենք գիրը գտանք ոչ թէ գրականութիւն ընելու առաջագրութեամբ, այլ Սուրբ Գիրք քաղցամանիլու հզօր գրնովութեան մը մէջ: Դժուար չէ նոյնացնել այս երկու հիմնովին տարբեր ձգտուճները: Այս սխալ գործա- գրուն է արդէն: Ու տաննիւնց զարէ ի վեր մեր գրականութեան ոսկեղաբը կը սի- բենք յորջորջել շրջանին ուր գրական յղաց- քը գոյութիւն իսկ չունի: Ժժ. գարուն մենք թատրոն կը գրենք՝ պատմութիւն ընելու ու պատմութիւն կը գրենք գրականութիւն ընելու հակասական նպատակներով Ծ: գարուն մենք մեկնութիւններ կը փոխա- գրենք մեր նորոգ կազմուած աթութան փորձելու, — կը հաւատանք թէ գրակա- նութիւն կ'ընենք, Հեգնութիւն՝ որպէսզի այդ վարանքի, փորձի, երբեք ստեղծման գարը մենք կուենք ոսկի ու արեւմտահայ գրականութեան ամենէն քիչ գրական շըր-

ԲԱՆՍԱԻՐԱԿԱՆ

ՀԱՄԱՌՈՒՐԱՊԻԻ ՕՐԻՆԱԳԻՐՔԸ

178 ա. Եթէ քրմունի մը, նուիրագոր- ծուած կին մը, կամ արգելափակուած կին մը, որուն հայրը իրեն օժիտ մը նուիրած է, և կնքագիր մը խմբագրած է իրեն (օ- ժիտին շուրջ), (եթէ) կնքագրին մէջ, որ իրեն խմբագրած է չէ արձանագրած տալու իր ժառանգութիւնը, անոր որ իրեն հաճոյ կը թուի և չէ տուած իրեն բացարձակ ա- զատութիւն (ժառանգութենէն) օգտուելու. հայրը ճակատագրին երթալէն վերջ, իր դաշտը և իր պարտէզը, իր եղբայրները պիտի առնեն և պիտի տան իրեն սննդե- շէն, իւղ, և զգեստեղէն իր բաժնի ար- ժէքին համաձայն, և իր սիրտը պիտի գո- հացնեն:

178 ք. Եթէ իր եղբայրները սննդեղէն, իւղ, և զգեստեղէն, չեն տուած իրեն, իր բաժնի արժէքին համաձայն,

ԵՐԵՍՈՒՆԿԵՐՈՒԴ ՍԻՆԱԿ (Խակակողմ 15)

և իր սիրտը չեն գոհացուցած, իր դաշտը

լանը մկրտենք մեծութեան տիրողոսներով: Մեր ուսմանթիղմը թէև պատմական հզօր ախորժակներով, այսուհանգերձ անբաւա- բար եղաւ ոչ միայն մեր պատմութիւնը գտնելու, այլ և անոր մշակումը անցնելու նոր մեթոտներով, նոր ոգիով: Հնչտ էք վրեպանքը բեռնելու վիէննացիներուն, վենետիկցիներուն, Պոլսեցիներուն վրդին: Արեւելահայերը այս ուսմանթիղմին ամենէն առաջ զգացին պատմական վրեպանքը: 1900ին Ազոնցի երիտասարդութեան մեր ուսմանթիղմը արեւելահայ պատմական ըզ- գայարանքին մէջ փարատած էր մեծ չա- փով, յամառելու համար վէպին ու քեր- թուածին մէջ: Արեւելահայ թատրոնը ու- մանթիղմին սպասարկեց շատ վաղանցուկ նորոյթ մը ինչպէս: Սուշուրկանց մը բա՛ւ՝ որպէսզի բեմ չիլլէին շէքիմեանի, Դուր- եանի, Պէշիկթաշլեանի խաղերը:

Յ. ՕՇԱԿԱՆ

(Շարունակելի)

և իր պարտէզը այն հողագործին՝ պիտի տայ որ իրեն հաճոյ կը թուի, և իր հողագործը պիտի վինքը սպրեցնէ. որքան ատեն որ ապրի, պիտի վայելէ արդիւնքը դաշտին և պարտէզին, և այն ամէն ինչին, որ իր հայրը տուած է իրեն. պիտի չտայ զանոնք զրամի փոխարէն, և ոչ ալ պիտի (զայն) կտակէ ուրիշի մը. իր ժառանգութիւնը կը պատկանի իր եղբայրներուն:

179. Եթէ քրմուհի մը, նուիրագործուած կին մը, կամ արգելափակուած կին մը, որուն իր հայրը, օժիտ մը նուիրած է իրեն, կնքագիր մը խմբագրած է իրեն, և կնքագրին մէջ որ խմբագրած է իրեն, արձանագրած է իրեն, տալու իր ժառանգութիւնը անոր որ հաճոյ կը թուի իրեն, և քացատեակ ազատութիւն (ժառանգութենէն) օգտուելու. հայրը ճակատագրին երթալէ վերջ, իր ժառանգութիւնը պիտի տայ անոր, որ իրեն հաճոյ կը թուի. իր եղբայրները պահանջք պիտի չենրկայացնեն իր դէմ:

180. Եթէ հայր մը իր աղջկան՝ վանք(արնակ) նուիրագործուած կնոջ մը կամ արգելափակ կնոջ մը օժիտ չէ նուիրած, հայրը ճակատագրին երթալէն վերջ, հոր տան ստացուածքէն ժառանգորդ զուակի մը բաժնին չափ պիտի առնէ, և որքան ատեն որ ապրի, արգիւնքը պիտի վայելէ. իր ժառանգութիւնը՝ իր եղբայրներուն կը պատկանի:

181. Եթէ հայր մը նուիրագործուած կին մը, սրբագործուած մը, կամ աւխտեալ կին մը աստուծոյ նուիրագործած է, և չէ նուիրած անոր օժիտ մը, հայրը ճակատագրին երթալէ վերջ, հոր տան ստացուածքէն, իր ժառանգորդ-զուակի բաժնի, մէկ երրորդ մասը պիտի առնէ, և որքան ատեն որ ապրի, պիտի վայելէ արգիւնքը. իր ժառանգութիւնը իր եղբայրներուն կը պատկանի:

182. Եթէ հայր մը, իր աղջկան՝ նուիրագործուած կնոջ Բարեւոնի Մարտուքին, օժիտ մը չէ նուիրած անոր, և ոչ ալ կընքագիր մը խմբագրած է անոր, հայրը ճակատագրին երթալէ վերջ, հոր տան ստացուածքէն, իր ժառանգորդ-զուակի բաժնի մէկ երրորդ մասը իր եղբայրներուն կտա պիտի բաժնուի. աւատական շխտատանքի հարկադրուած չէ. Մարտուքին նուիրագործ-

ծուած կինը, իր ժառանգութիւնը անոր՝ որ իրեն հաճոյ կը թուի

ԵՐԵՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՍԻՆԱԿ (հակակողմ 16)
պիտի տայ:

183. Եթէ հայր մը, իր աղջկան՝ նուիրագործուած հարճի մը օժիտ մը տուած է իրեն, և ամուսինի մը տուած է զայն, կնքագիր մը խմբագրած է անոր, հայրը ճակատագրին երթալէ վերջ, հոր տան ստացուածքէն բաժնի չուրի ան:

184. Եթէ մէկը, իր աղջկան նուիրագործուած հարճի մը, չէ նուիրած անոր, օժիտ մը, չէ տուած զայն ամուսինի մը, հայրը ճակատագրին երթալէ վերջ, իր եղբայրները, հոր տան ստացուածքի արժէքին համաձայն, օժիտ-մը պիտի նուիրեն իրեն, և զայն ամուսինի մը պիտի տան:

185. Եթէ մէկը, առած է իր անուամբ պղտիկ մը որգիւնթեան համար՝ (որգեգրած է), և զայն մեծցուցած է, այդ որգեգիրը պիտի չպահանջուի:

186. Եթէ մէկը պղտիկ մը առած է որգիւնթեան համար՝ (որգեգրած է) երբ զայն առած է՝ (որգեգրած), ան կը փնտռէ իր հայրը և իր մայրը, իր հօր-տունը պիտի վերադառնայ այդ որգեգիրը:

187. Դրանիկի մը, պաւտասական ծառայի մը զուակը և արգելափակ կնոջ մը զուակը, պիտի չպահանջուի:

188. Եթէ արհեստաւոր մը (մէկու մը) զուակը առած է՝ (որգեգրած) մեծցնելու համար, և անոր իր արհեստը սորվեցուցած է, (ան) պիտի չպահանջուի:

189. Եթէ անոր չէ սորվեցուցած իր արհեստը, իր հօր տունը պիտի վերադառնայ այդ որգեգիրը:

190. Եթէ մէկը չէ համարած իր զաւակներուն միջև, պղտիկ մը որ առած է իր որգիւնթեան համար՝ (որգեգրած է), և զայն մեծցուցած, իր հօր տունը պիտի վերադառնայ այդ որգեգիրը:

191. Եթէ մէկը որ պղտիկ մը առած է իր որգիւնթեան⁽⁴⁸⁾ համար՝ (որգեգրած), և զայն մեծցուցած, կազմած է իր տունը՝ (օճախը), յետոյ զաւակներ ունեցած է,

(48) Անձանօք էր, երբայցիներու մօտ, որգեգրութիւնը. Եզրպոտանի մը կողմէն էր որ որգեգրուեցաւ Մովսէսը:

և որոշած է (ժառանգա)զբկելու՝ որդեգիրը, այդ զաւակը ձեռնբաց պիտի չըրկուի. հայրը որ զինքը մեծցուցած է, իր ստացուածքէն, անոր ժառանգորդ - զաւակի բաժնին մէկ երբորգը պիտի տայ անոր, և պիտի երթայ. դաշտէն, պարտէզէն, կամ տունէն, պիտի չտայ անոր:

192. Եթէ գրանկիկ մը (որդեգիր) զաւակը,

ԵՐԵՍՈՒՆԵՐԷՔԵՐՈՐԿ ՍԻՒՆԱԿ (հակակողմ 17)

կամ արգելափակուած պնոյ մը (որդեգիր) զաւակը, ըսած է իր հայրագրին կամ իր մայրագրին. « Երուն իմ հայրս չես, գուն իմ մայրս չես » անոր լեզուն պիտի կտրեն:

193. Եթէ գրանկիկ մը (որդեգիր) զաւակը, կամ արգելափակուած կնոյ մը (որդեգիր) զաւակը, իր հօր տունը գտած է փնտելով, և արհամարհած է իր հայրագրը կամ մայրագիրը, և իր հօր տունը գացած, անոր աչքերը պիտի հանեն:

194. Եթէ մէկը իր զաւակը ստնտուի մը տուած է, և (եթէ) այդ զաւակը մեռած է ստնտուի ձեռքին մէջ, (եթէ) ստնտուն, առանց անոր հօր և մօր (հաւանութեան) ուրիշ զաւակ մը պայմանադրով առած է, պիտի ապացուցանեն իրեն, և իր ծիծերը պիտի կտրեն. քանի որ ուրիշ զաւակ մը պայմանադրով առաւ, առանց անոյր] հօր և անոյր] մօր (հաւանութեան):

195. Եթէ զաւակ մը զարկած է իր հօր⁽⁴⁴⁾, անոր ձեռքերը պիտի կտրեն:

196. Եթէ մէկը, ազատ մարդու մը զաւակն աչքը փնացուցած է, իր աչքը պիտի փնացնեն:

197. Եթէ ազատ մարդու մը ոսկորը փշրած է, իր ոսկորը պիտի փշրեն:

198. Եթէ սոսկական քաղաքացիի մը աչքը փնացուցած է, կամ փշրած սոսկական քաղաքացիի մը ոսկորը, մէկ մնաս արծաթ պիտի կռէ⁽⁴⁵⁾ (վճարէ):

199. Եթէ⁽⁴⁶⁾ մէկու մը ստրուկին աչքը փնացուցած է, կամ մէկու մը ստրուկին ոսկորը փշրած, անոր կէս գինը պիտի կռէ (վճարէ):

200. Եթէ մէկը իրեն հաւատարկից մէկու մը սկուան փշրած է, իր սկուան պիտի փշրեն:

201. Եթէ սոսկական քաղաքացիի մը սկուան փշրած է, մէկ երբորդ մնաս արծաթ պիտի կռէ (վճարէ):

202. Եթէ մէկը իրմէ բարձր մէկը ապտակած է, ան վաթսուն հարուած պիտի ուտէ ջիւղով, հաւաքոթիթին մէջ:

203. Եթէ ազատ մարդու մը զաւակը իրեն հաւատարկից ազատ մարդու մը զաւակը ապտակած է, մէկ մնաս արծաթ պիտի կռէ (վճարէ):

204. Եթէ սոսկական քաղաքացի մը, սոսկական քաղաքացի մը ապտակած է, տասը սիկղ արծաթ պիտի կռէ (վճարէ):

205. Եթէ մէկու մը ստրուկը, ազատ մարդու մը զաւակը

ԵՐԵՍՈՒՆԱՅՐՍԵՐՈՐԿ ՍԻՒՆԱԿ (հակակողմ 18)

ապտակած է, իր սկանջը պիտի կտրեն:

(44) Մահապատիժ կ'արձակէր Նոյն յանցանքին համար, շին Ուխտի դրակահուսթիւնը, Նից, ԽԱ. 15, « Բր հարկանէ զհայր իւր կամ զմայր իւր, մահու մեռցին, կամ բամբասեցու պարագային իր մնալը, Նից, ԽԱ. 17, « Բր բամբասեցէ զհայր իւր կամ զմայր իւր, մահու մեռցին, ՂԵՒ. Ի. 9, « Բարգ ք ճարգ » որ հայտնուեցէ զհայր իւր կամ զմայր իւր՝ մահու մեռցին. զհայր իւր կամ զմայր իւր թէ բամբասեցէ՞ մահապատ է: — շին Կտակարանի անթէք և իրաւացի վիճակներու բաղադրութեան կռիւն մէջ, խրա կեցուածք մը չէ որ կը թելագրէ շամաւապական Օրէնագրութիւնը յանցարար զաւակներուն նկատմամբ՝ իրենց մեղքներուն հանդէպ: Աւելի՛ն, անոր որ հակառակը պիտի գործադրէր, երկարակեցութեան և երջանկութեան շուրջ՝ խստումներ հասնակելէ, չի հաւաստիր շին Կտակարանը. արդարև, պիտի լծուիր զարմանալի եթէ ծառայանեալի շրջադ կարցն այդ մաղթանքին վերապահուէր, Նից, Ի. 12, « Գտառես զհայր քո և զմայր քո. զի քեզ բարի լիցի, և

զի երկայնակեաց լինիցիս ի վերայ երկրին բութեան » զոր տէր Ատուած քո տացէ քեզ: Նրկ. Օրի. Ե. 16, « Գտառես զհայր քո և զմայր քո, որդեկ պատուիրեաց քեզ տէր Ատուած քո. զի բարի լինիցի քեզ, և երկայնակեաց լինիցիս ի վերայ երկրին » զոր տէր Ատուած քո տացէ քեզ: »

(45) Որովհետև, գայտութիւն չունէր դրամա զըռչման արծաթ.

(46) Յիշել՝ Նից ԽԱ. 26-28, « Իսկ եթէ հարցէ ոք զակն ծառայի իւրը կամ զակն աղախինս Սիւրոյ, և կուրացուցէ, արձակեցէ զնա աղախինս փորձանակ ակն նոցա: Եւ եթէ զատամն ծառայի իւրը, կամ զատամն աղախինս թափեցէ, արձակեցէ ազատ փոխանակ ատամն նոցա: — Մարգիայնակահուսթիւնը Նրբապական Օրէնքին ստրուկներու նկատմամբ, ակներև է, իր հակապատկերով՝ Բարեխա-Ատուական Օրէնքահաւթեան, որ անհասականութենէ զուրկ՝ շտապարձման քործիքի մըն էր վերածած ստրուկը:

206. Եթէ մէկը՝ մէկու մը զարկած է կռուի մը ընթացքին, և զայն վիրաւորած, այդ անձը պիտի երզնու, ճիւղին գիտակցաբար չի զտրկի» և միայն բժշկին պիտի վճարէ:

207. Եթէ մեռած է անոր հարուածէն, պիտի երզնու (առաջուայ պէս). Եթէ օգտ մարդու մը զաւակն (էր), կէս մնաս⁽⁴⁷⁾ արծաթ պիտի կռէ (վճարէ):

208. Եթէ սոսկական քաղաքացիի մը զաւակն (էր), մէկ երրորդ մնաս⁽⁴⁸⁾ արծաթ պիտի կռէ (վճարէ):

209. Եթէ մէկը օգտ մարդու մը աղջկան զարկած է, և վիժում մը պատճառած անոր, անոր սաղմին համար, տասը սիկղ արծաթ պիտի կռէ (վճարէ):

210. Եթէ այդ կինը մեռած է, պիտի մեռացնեն անոր աղջիկը:

211. Եթէ հարուածներով, սոսկական քաղաքացիի մը աղջկան վիժում պատճառած է անոր, հինգ սիկղ արծաթ պիտի կռէ (վճարէ):

212. Եթէ մեռած է այդ կինը, կէս մնաս արծաթ պիտի կռէ (վճարէ):

213. Եթէ մէկու մը սարկուհին զարկած է, և անոր վիժում մը պատճառած, երկու սիկղ արծաթ պիտի կռէ (վճարէ):

214. Եթէ այդ սարկուհին մեռած է, մէկ երրորդ մնաս արծաթ պիտի կռէ (վճարէ):

215. Եթէ բժիշկ⁽⁴⁹⁾ մը պղնձէ հերձակով մը ծանր վէրք մը՝ (գործողութիւն մը) կատարած է մէկու մը վրայ, և փրկած մարդուն կեանքը, կամ պղնձէ հերձակով մը մէկու մը անխակապիճը բացած է, և փրկած մարդուն աչքը, տասը սիկղ արծաթ պիտի առնէ:

216. Եթէ սոսկական քաղաքացիի մը զաւակն (էր), հինգ սիկղ արծաթ պիտի առնէ:

217. Եթէ մէկու մը ստրուկն (էր), երկու սիկղ արծաթ պիտի տայ ստրուկին տէրը բժիշկին:

218. Եթէ բժիշկ մը ծանր վէրք մը՝ (գործողութիւն մը) կատարած է մէկու մը վրայ պղնձէ հերձակով մը, և մեռցուցած մարդը, և կամ մարդու մը անխակապիճը բացած է, պղնձէ հերձակով մը և փճացուցած մարդուն աչքը, պիտի կտրեն իր ձեռքը:

219. Եթէ բժիշկ մը ծանր վէրք մը՝ (գործողութիւն) կատարած է սոսկական քաղաքացիի մը ստրուկին վրայ, պղնձէ հերձակով մը, և մեռցուցած (զայն), քատրուկ ստրուկի փոխան պիտի զարմանէ:

220. Եթէ պղնձէ հերձակով մը բացած է անոր անխակապիճը, և փճացուցած անոր աչքը, արծաթով պիտի կռէ (վճարէ) անոր գինին կէսը:

221. Եթէ բժիշկ մը մէկու մը սիկորը՝

ԵՐԵՍՈՒՆԻՆԻԳԵՐՈՐԴ ՍԻՆԱԿ (հսկակողմ 19) կատարուած, բժշկած է, կամ (Եթէ) բժշկած ցաւազին ձգտան մը, վէրքին տէրը հինգ սիկղ արծաթ պիտի տայ բժիշկին:

222. Եթէ սոսկական քաղաքացիի մը զաւակն (էր), երեք սիկղ արծաթ պիտի տայ:

223. Եթէ մէկու մը ստրուկն (էր), ստրուկին տէրը երկու սիկղ արծաթ պիտի տայ բժիշկին⁽⁵⁰⁾:

(47) Այսինքն՝ 30 սիկղ, որ 252 կրամի հաւասար էր:

(48) Այսինքն՝ 20 սիկղ, որ 168 կրամի հաւասար էր:

(49) Բժիշկ կը կոչուէր ան որ շուրը կը ճանչնար՝ ասուան. որովհետեւ, սիկղնաբար, հիւանդները բժշկութեան պարագային, կը զիմէին աստուածային օգոտունին՝ աս որ կը ստանէ. իր կարծիքը յայտնելու համար, այս վերջինը կը շնչէր օձէթը շուրին վրայ. աբգարե, ըմբռնելի էր օգոտունին յորջորջումը, իբրեւ օնի-զու-՝ ան որ ձէթը կը ճանչնայ՝ կամ օւ-զու-՝ ան որ շուրը կը ճանչնայ. այս երկրորդ քաղաքագրականն էր, մանաւանդ որ արուեստը բժիշկին, P. Dhorme, La Religion Assyro-Babylonienne, Paris, 1910, էջ 294, 295:

(50) Համուրապեան Օրէնդրութեան մէջ, բժշկական միջամտութիւններուն շուրջ մեր տեղեկութիւններուն սակաւութիւնը ուշադրաւ է՝ Արասքին խտրուող գործանաւումը կը զբաղի ան լոկ՝ աչքացաւ, սակարեկք, շիղի կամ ձգտանի խաղար: Ծաւ զոր բժիշկը կը շանայ բժշկել: պղնձէ հերձակով մը ձեռքը վէրք մը՝ բանալով ներթակային վրայ, անծանօթ կը մնայ մեղի, Սա-կայն, մեր տեղեկութիւններուն պայտքը կը նախանայ, շնորհիւ բազմաթիւ բժշկական քնդորներուն, իբրեւ արդիւն պեղումներուն, Մեծամասնութիւնը՝ նոր-ասորական շրջանէն, մնացեալը նոր-արքայականէն. նկատի առած բժշկական գիտութեան բուրգովին նախնական նկարագիրը զոր կ'ենթակային անոնք, աւելի նապայն քնդորներուն օգտագնէները կարելի է նկատել զանոնք՝ Revue d'Assyriologie-ի մէջ, Campbell Thompson թարգմանած է՝ Ասորական զեղարքեր ստումաքային հիւանդութիւններուն շուրջ, 1929, 26րդ պրակ, էջ 48-87, թիւի զէմ, 1930, 27րդ

224. Եթէ եզի⁽⁵¹⁾ կամ էշի բժիշկ մը (անանարոյժ մը, ծանր վէրք մը (գործողութիւն մը) կատարած է եզի մը կամ էշի մը վրայ, և (զայն) ազատած, եզին կամ էշին տէրը, մէկ վեցերորդ [սիկղ] արծաթ պիտի տայ բժիշկին, իբրև անոր վարձքը:

պրակ, էջ 127-134, «Կուրճքի և թռչերու հիւանդութիւններու շարքը», 1934, 31րդ պրակ, Իր Babylonien und Assyrien. 1925, Երկրորդ հատոր, 19րդ գլխուն մէջ, այս վաւերութեան վերջը օգտագործած է Bruno Meissner, «Բժշկութիւնը խորագրին ներքո՛ւ Բժշկութեան պաշտպան աստուածները կը թուէ նախ Meissner, որոնցմէ գլխաւորը «էանն էր» տէրը ջուրէ, որովհետեւ բժիշկը «էանն էր» տէրը կը ճանչնար: Բժշկութեան միւս աստուածութիւններն էին Նինիսուրացի դիցուհին, Նինուրացի պատուածը և իր ամուսինը Կուլան, Նինազուսը՝ տէրը բժիշկներուն և իր որդին՝ Նինիկիշիտան, որուն խորհրդանիշը օձով պլլուած գաւազան մը կամ քարոզակ մըն էր՝ միշև այսօր նշանակը բժիշկներու: Իր մորթը մշտնջենապէս փոխող օձը, կը կարծուէր թէ, իր երկտասարգութիւնը կը վերադարձեր, և չէր մեռէր երբք: Campbellի կողմէ նաբգամնուած բժշկական բնագիտական մէջ, անկէն աւելի յիշատակուածը կուլա աստուածն է. սակայն, այս վաւերութեան վրայ վիստիւթամբ, թովանքներու կամ ժամկուսման մէջ, կ'ազերուէր նաև, աստուածութիւններու՝ որոնց ազդեցութիւնը միայն հիւանդութիւններու վրայ չէր որ կը գործադրուէր. արգարև, Մարտուքի, Շամաշի, Անուի և Նին-մաիի ուղղուած պաղտասանքներու կը ճանչնար: — Ջուտ հայերոցով և չէր ասոր-բարեկրիներու տաճած հաստըքը աստուածներու կարգաւորման շուրջ հիւանդութիւններու վրայ, այլ գործնականի մէջ նաև զայն կ'օգտագործէին: Բնական դեղի մը կիրարկուել, շատ յաճախ կ'ընկերացուէր, թովանք մը, ժամկուսմի մը, կամ պաղտասանքի մը զրուցաստութեամբ:

(51) Սեմականներու մօտ, մեծ զուարթ կը բաղկանայ եզէ և էշէ, իսկ ասորացիները՝ ոչխարէ և այծէ, շամառացիի Օրինագրքէ, և նայն իսկ միջնորդ մէջ, ձին չէ յիշատակուած, այն պարզապէս թէ, ոչ Միջագետքի և ոչ այլ բնականի բնիկ է այս կենդանին, այլ չիթիթներու (Կապպոնիայ) երկրին և էլամի. ձիարանական զրուսը կ'ը թարգմանած է Hrozy, հետեւել խորագրով. L'entrainement des chevaux chez les anciens Indo-Européens, d'après un texte mitannien-hittite provenant du XIV^e s. av. J.-C. Archiv Orientalni, 1931, III, էջ 431. Տե՛ս Conteneau, La Civilisation des Hittites et des Mitanniens, Paris, 1934, էջ 88, 89. «ձին ճանչցուցան և օգտագործուցաւ շատ հին ժամանակներէ ի վեր, այն երկրներուն մէջ որոնք անոր արտադրիչները էին. զանդադրէն թովանքացն այն Միջագետք, սակայն անհրաժեշտ էր անշուշտ արշաւանքը չիթուսներուն, որոնք ձիերով լծուած պատերազմական կառքային ուժի մըն էին արկայած, ընդ-անարացներու համար գործածութիւնը ձին այն

225. Եթէ եզին կամ էշին վրայ ծանր վէրք մը (գործողութիւն մը) կատարած է, և (զայն) մեղացած, անոր գինին 1/4 չորրորդը եզին կամ էշին տիրող պիտի տայ:

226. Եթէ խուզող մը, առանց ստրուկի տիրող (հաւանութեան), ստրուկին ոչ յատուկ՝ ստրկական մազի-նշանն է անիւնը, պիտի կտրեն այդ խուզողին ձեռքը:

227. Եթէ մէկը խուզող մը խաբած է, և 'ան ստրուկին ոչ յատուկ՝ ստրկական մազի-նշանն է անիւնը, այդ անձը պիտի զայն մեղանեն, և իր (տան) դրան մէջ պիտի թաղան զայն. խուզող պիտի երդնու ՝ (զայն) զխտակցարար չ'ածիլիցի, և (յետոյ) ազատ պիտի արձակուի:

ԱՆՈՒՇՈՒԱՆ ԱՌԳ. ՉԳՋԱՆԵՍՆ (Շարունակիկի 5)

Երկրներուն մէջ, որոնք կը սկսէին զայն գործածել: Conteneau կը շարունակէ, էջ 123, «Եզի բնաբար աստիճանները էշն են անշնչած և զայն իր օգտագործանանով մասնանշած-աւելի ուշ, երբ ձին երեւցան, նկարագրուցաւ ան ուսմարացիներու կողմէ՝ շերան էլը: շրջաբանութեամբ: Ռ-րի և Ակոտի (2800-2400) հարստութիւններուն շրջանին պատկանող հաշուակալութեան աստիճաններուն մէջ, P. Scheil ջուրի մասին ակնարկութիւններ է գտած: 1913ին, M. de Mecquenemի կողմէ Սիւզէն բերուած նախ-էլամեան հաշուակալութեան տախտակի մը մէջ, զոր կը վերաբարդէ P. Scheil, գիւրաւ կը ճանչցուի շուրջ 185 միւս գրութիւն: Scheil, L'époque du cheval en Elam et en Basse-Mésopotamie, Paris, 1924: Կիլկամեիի գիւրագներգութիւնը, ձին՝ «սիւսան և կը յիշատակուէ՝ «ձին զուն սիւսցիցի, մարտի մէջ ամենի օտակոտակ չորրորդ, 53-57: Սակայն, Conteneau գիտել կուտայ թէ այս բնագիտական պատճենները զորոտանիք, հին շրջանէ կուգան և կրնան աննք վերաբարդուել կրած ըլլալ: Նինուրացի դիցուհուս ձեռած ասորի մը մէջ, Բարեկրիեան աստուղին հարստութեան շրջանէ, շուրջ 2000ին, անուրուսիք քաղաքի միւսն ճանչն և խուսուի: Conteneau կը յիշատակէ թէ Ռ-րի ամենակին արքայական զամրաններուն մէջ, կառքերը քաղաք-քաղաքի կմաքքը էշինն էր: Conteneau կ'ընդամասնակի միւսն շուրջ Միջագետքի մէջ, քաղաքէն կը խուսին բնագիտները: «Երեքերորդ հաշուակալութեան (ջորի), որ ձին կը փոխարինէ. այս շրջանին է որ էլամ և կապպոնիական միւս ձիարանութեան թագ Անիան (Նիոեականի) և Պարսկաստան անշէլ հարաւ մը կը ձգեն անշին հազարամասկին: Conteneau, էջ 125, 126: P. Cruveilhier, Commentaire... էջ 213-214:

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ



ԱՂԵՔԱՆԳՐԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԿԱՑԱՆԵՐ

ԽԱԶԱՏՈՒՐ ԿԵԶԱՒԵՑՑԻ

ԺԹ.

Դեսպանդ որ երկ կա քեզ վնաս գործե,
հրաւերդ որ եքեր զեզ մեծ առակ առնե,
չէ Անտիգոնաս, Աղեքանդրոս դայ է,
խաբկանօք կեկալ զիր պատգամն ինն ասե.
Ապեղ մոլորել ես դու յամեն դիմե,
զերեաց գուրն առեալ դառն արտաւօք,
եւ ամբարտաւան խօսիցն դարձ առնե,
հպարտ խաջելոյն պատասխան առնե:
Այն Աստուածն արեհնեալ որ զքեզ յամօք առնե,
որ զքեզ ասէիր հօր աստուած յերկրէ:

Ժ.

Դարեմ բազմի թարգմանին,
ճառ յարինն Աղեքանդրին,
ճախարարաւմ իւր հանդիսին,
դրնէ մենիս բազմակախին,
Պարասանեսն ի բազմոցին,
ազկեց Պարսից մեծ արեալին,

- ԺԹ. — 1, Դեսպանս որ եկեր քեզ վնաս, Բ:
- 2, առակ առնե, առակէ, Բ, հրօքդ, Գ:
- 3, չէ Անտիգոնոս այլ Աղեքանդրէ, Բ:
- 4, խաբկանօք է... չունի ինքն. Բ:
- 5, չունի, ես... ի յամեն դիմէ, Բ:
- Ափշը... յամեն դիմաց, Կ:
- 6, զերեացըդ զտուր առնել արտաւօք բերէ, Բ: Գերեացդ արտաւօք բերէ, Կ:
- 7, ամբարտաւան խօսիցդ ինքըն դարձ, Բ Կ:
- 8, խաջելոյն, հաշկելոյն, Բ: հաջելոյն, Գ: շօշելոյն, Կ:
- 9, Զունի, սր, Կ:
- 10, զի զքեզ ասեր էիր հզար, Բ: Աստուած ասէիր հզօր, Կ:
- 11, զԱստուած չի հաւատաս որ զքեզ ստղծել է, Բ: չհաւատաս, Կ:
- 12, զի երկնի և երկրի Աստուածըն մեծ է, Բ: Զունի զի, Կ:

- Ի. — 1, Ի տարկանին, Բ: Ի տարգմանին, Գ:
- 2, Աղեքանդրիդ, Նախարարին, Բ:
- 3, Աղեքանդրոսն է... , Բ:
- 4, մէլիտ, Բ: մելիտ, Գ:
- 5, Պարասանգէն, Բ:
- 6, չունի այս տողը. Բ:

այդ Աղեքանդր է իւրովն,
Մակեդոնեան Փիլիպոսին.
յորժամ գնայի վանց եւ հարկին,
դա խափաներ զհարկ երկրամին,
արեալն լըմեց զպատճառս իրն,
չանց ունել յանկարծակիս:

ԻՁ.

Այս են հլակալ վայրենի,
որ սընուցած են անատի,
լննջք բոլոր քաւաք շիկամորթի,
երես ունել իբր առեւծի,
հերս ունիին չորից կանգնի,
եւ լայնութիւն զինչ ասէր,
պատեգօսօք մտօկեղինի,
պատաստեցան ի կուլ յայնի,
եւ խարն ամին յանկարծակի,
երկուց կողմանց վրսանցերի:

ԻՐ.

Դառնասեսիլ այս խեցեցեցին,
որ արիւնակ եր հալկազին,
քարաբ բնակչացըն յայնոցին,
բարառաւբար ազգի սըմին,

- 8, Մակեդոնեաց, Բ:
- 10, զախորհուրդ արար երկզրբամին, Բ:
- 11, պատճառն, Բ:
- 12, յանկարծակիս, Բ:
- Գ. օրինակի վարի լուսանցքին վրայ կայ մանրատառ. երածչական սա խրատը, զայս Ես. Որդոյ գոյն տառայ (էջ 346):
- ԻԱ. — 1, հընկայքըն, Բ Ե:
- 2, որ են սընեալ յանապատի, Բ: սնուցեալ, Գ: որ ես սըներ ի յանտառի, Ե:
- 3, լանջքն և ուղքն չիկամորթի. Բ: լանջքն բոլոր և չիկամորթի, Գ:
- 4, երես ունին, Բ: և երեսներն իբր, Գ:
- 5, մազեր սունէին չորս կանգնոյ, Գ:
- 6, զինչ, իբր, Բ: իբրև ալտեհի, Գ: աւ, Ե:
- 8, ի կուլ, կըրիւ, Բ: յայնի, Գ: պատրաստ ... այտնի, Գ:
- 10, վըտանգարի, Բ:
- 11, Տեսողացն է հիանալի, Ե:
- 12, եւ ի մէնջ է ձեզ պատմելի. 8 (էջ 121):
- Մ. արտատառէ Ե նշանութեամբ Տաշեանէն առնելով (էջ 233):
- ԻԲ. — 1, Դառնասեսիլս, Գ:
- 2, էր, է, Բ Ե:
- 3, բընակցացն, Բ Ե:
- 4, ազգեց նըմին, Բ Ե:

բայց այս կարի յոյժ մեծագին,
լինես աւրինակ է բանաստեղծին:

ԻԳ.

Այս է ջանքարն կանգակէ,
որ չէր հաստեալ ի հիմանէ,
այլ անհնարէն կառուցեալ է,
ի բան փրկող զընացս առնէ,
յոր հիացեալ Աղեփանդրէ,
ասաց վեհիցն այս զեմ աս է,
եւ բարկացեալ դրժխոյն յայսնէ,
եւ զճանուցման նրբանն յայսնէ:

ԻԴ.

Ջրեպական է նաե հրաւիրեցին,
եւ մեծարեն ի բաժակին,
յուզարկելով ուստի եկին,
ի մեծ բամակըն հեծելին,
Բայց Պօրոսի դուստն անդրստին,
որ հարսնացեալ կայր դժխոյն,
ասէ սպանեմ զհրեհեսակ շարին,
Աղեփանդրոս Մակեդոնին,
զի նա զիմ հայրն եսպան ի կուին,
ի Հունդուսան մեր յաշխարհին,
խափանեցին զսորհուրդ իրին,
պատուով ըզնա յուզարկեցին:

ԻԵ.

Մտեալ ի մեհեանն Սարապեայ,
մեծ արքային Աղեփանդրեա,
երկրպագեալ յալօրըս կայ,

եւ ըզկենաց քրննուրն ծայ,
զմահու հրաւերն հասկանայ,
յորմէ ազգել անգիտանայ,
քի գիտելոյ հարակ չըկայ,
Չալիք աւուրն որ յապագայ.
անմահ ասէ եւ յար մրնայ,
զգործրս բարեաց զոր աստէն ծայ,
իսկ անմթաց մահ շարեաց կայ,
եւ յիտասակ ազգացն որ գայ:

ԻԶ.

Նրբանալոյնն երբ զայն լրսեց,
վաղվաղ զմանդերձըն պատուեց,
լալով եղուկ ու վայ նրնեց,
արեան վրձակունն ճապաղեց.
ասաց վանց քո այն կինն երկնեց,
զմահու հրաւերն առաբերեց,
կեանքն զընաց մահրն մօտեց,
վայ արգանդին ու զգեզ կրեց:

ԻԷ.

Ի Կասանդրեա խաբեալ Ուղղոս,
մատուցանէ զեղ մահաբոս,
զանհանդուրժակն եւ զնեղոս,
ոչ դադարէր յաման նիւթոս.
աւաղ շարեացըն սող եւ սոս,
որ շար գործեաց մեծ եւ ափսոս,
արեայն բուպեց յանկարճահոս,
այրեաց ըզպիրն անյազահոս:

ԻԸ.

Ջուր խնդրեց ի զովացումն,
առ ի լեղիկն իւր ծոչուումն,

5-6, չունի, Բ Ե.
8 = Ա: Ն Եւնի յանուրաժարար 2 տող և Ե,
վերագրուած Գնունեցի Ջաքարիա Եպիսկոպոսին
(էջ 66):

- ԻԳ. — 1, առաջին Ա ին տեղը բաց մնացած է, Գ: Այս էր... Կանդակէի, Գ:
- 2, հատուել, Բ Ե: հատեալ, Գ:
- 3, անհնարին, Բ Գ Ե: Ձունի այլ. Ն:
- 4, քրտան փըլաց ի շարժմանէ, Բ Ե: ի Խ. Ֆիլիբր ու շարժեալ, Գ:
- 5, որ, Բ Գ Ե:
- 6, վեհիցս զեմ այս, Բ Ե: Դէմ, Գ:
- 7, յառնէ, Բ Ե: առնէ, Գ:
- 8, Նըլանակէ, Բ Ե: Նըլան այտնէ. Գ:
- ԻԴ. — 1, Ջրեպանն, Բ Ե:
- 5, Պօլրոսի դուստր, Բ Ե: Պօլրոսի. Գ:
- 6, հարսն եղեալ կայ, Բ Ե:
- 9, սպան ի կըռվին, Բ Ե: ի կուսին. Գ:
- 10, Հունուստանայ մեծ աշխարհին, Բ Ե:
- 12, եւ զնա պատուով, Բ Ե:

Գ. օրինակի լուսանցքին վրայ Նըլուած է,
ԵՍ. Որդոյ գոյն (էջ 410):

ԻԵ. — Տող վերջին, կայ, Գ: Դարձեալ լուսանցքի վրայ այն Եսֆային կից գրուած է.
ԵՍ. Որդոյ գոյն առայ (էջ 411):

ԻԶ. — 3, հըլեց, Բ Գ Ե:
4, վըտակ անդ, Բ Ե: վտական, Գ:
5-8, չունի, Բ Ե:
8, վայ արքային որ... Գ:
Գ. օրինակին մէջ լուսանցքի վրայ կը կարդացուի ԵՍ. Որ. (էջ 58): Գրքիս կազմութեան պահուն այս պրակնեբը յառաջ գրուած են վտականակ ետև զրուհուս:

ԻԷ. — 1, իսկանդարեայ բախեալ Ուղղոս, Բ Ե: Բաղեալ, Ե:
2, մատոյց ըզգեղըն սքքտակոս, Բ Ե:
5, վտա կարկամացըն, Բ Ե: սուլ, Գ:
7, արեայն, առեալ, Բ Ե:
8, Ա չունի, առինք Բ Ե Էն: Գ և չունի:
ԻԸ. — 1, իրնզըրեաց Բ Ե Կ:
2, իւր, ըն, Բ Ե:

Ուղղոս կրեկին դեղ յարբումն,
մասուցանե յապահովումն,
եւ ընդ հոսիլ ի բերանումն,
կրթեց զաղիսն յորովայնումն:

ԻԹ.

Դադարեացար Արեհասնդրե,
հանգեաւ աշխարհս ի դողմանե,
զերծաւ կաւեիկդ ի յրոհեբե,
բուրդ ի բափեղ ձեռաց բազկե:
Երբ քո աւուրեդ այդչափդ իցե,
Է՞ր Եարժեցեք զազգս յաշխարհե:

Լ.

Այս է հրբաւ որ յայնեցաւ,
աւղ ժամանդաղ եւ յաւարաւ,
այայ փայլակն ի սօսը անկաւ,
եւ ի ծովին անյայսացաւ.
արծիւն առեալ եւ վերացաւ,
աստղանրան զհողին սարաւ,
Բաբելոնի պատկերն անկաւ,
եւ դողալով ասանեցաւ.
արեայն եհան զուռնն եւ մեռաւ,
եւ աւրն ի յաւզրն ցնդեցաւ:

- 3, արբուցումն, Բ Ե Կ:
- 5, հասելն, Կ:
- 5-6, չունի, Բ Ե:
- 6, կարբեց, Գ: Կարեաց, Կ:

- ԻԹ. — 2, ի դղըրդմանէ, Բ Գ Ե:
- 3, յըբեկէ, Կ: յըբեպէ, Ն:
- 4, Թուրըր Թափել ձեռաւք բազկէ. Ն:
Բ Ե: Թուրդ ի Թափել, Գ: Թուրտ
Թափեալ ի ձեռաց բազկացդ, Գ:
Թրթի եղև... Կ: եւ Թուրդ ի
Թափ... Ն:
- 5, աւուրբըդ հանց կարե էր, Բ Ե Կ. Ա.
ուուրբըդ չէր հասեալ, Գ: անչափ. Ն:
- 6, շարժեիր զաշխարհս եւ զազգութե.
կրէ. Գ:
- 5-6, Զունի Կ:

- Լ. — 1, Կրբաւքն, Բ Գ Ե Կ: այտեցաւ, Գ:
հրաւք որ Կրեկեցաւ, Կ:
- 2, աւղն, Բ: օղն, Գ Ե Կ:
- 3, ըստորնեկաւ, Բ Ե:
- 4, անյայտ եղաւ, Բ Ե: եւ ի ծով ա.
շայտեցաւ, Գ:
- 5, արժիւն, Բ Գ Ե Կ:
- 7, Բաբելոնի պատկերքն, Բ Ե:
- 8, Է նոյն ժամայն... , Բ Ե:
- 9-10, չունի, Բ Ե:
- 9, արբայն կանգեալ մեռաւ, Գ 10:
- 10, օղն ի օղն, Գ Թ: յօղն ի յօղն, Կ:

ԼԱ.

Պատմեմ զՏեր Ասուածն երկնի,
Նաչատուրըս Կեչառեցի,
զՀայրն անեղ ծընաւդ Բանի,
զՓիածինն անփոփոխելի,
զՀոգին փառակից Որդոյ,
ի Հաւրե անբաժանելի.
Դու յԷ՞ր մոլորիս գերի,
Աղեհասնդր ողորմ ու լալի:

ԼԲ.

Այս կեանքս է ի ծով նրման ու մարդիկք ի
ներս կու լողան,
մարմինս է ի ցաւ նրման, հոգիս զանձ է
անմահական,
միտքս է ցաւալար հարսար, որ հանե գցա.
ման յերեւան.
աւաղ քե կոտրի տյա ցաւս, մեք ի վար մը.
ճամբ փոշիման:

ԼԳ.

Առ ձեզ պաղատանք ընկնիմ, ընթերցողդ
գրոցս ի լրման,
ըզԿեչառացի օրկարս առաւեք յիւժման զիս
արժան,
որ գոտանաւորես ամեն ասացի զինչ ի սմա
որ կան,
պագս ւ իւխանաց ամեն, այլք դր են արեայք
պատուական:

Ստորե կու տանք մեր այս յօդուածին
մէջ յիշուած ձեռագիրներու և տպագիր
հրատարակութիւններու մասին ամփոփ բա-
ցատրութիւններ և տեղեկութիւններ:

Ա. — 2 հա. Ս. Յ. Թ. 473, պատմու-
թիւն մեծ աշխարհականին Աղէքսանդրոս
Մակեդոնացոյ, միջակ մեծութեամբ, կը
բաղկանայ հաստ թղթով 176 թիւթերէ:
Գրիչն է Մարգարէ Արճիշեցի, որ ստացողն
է միւսնոյն ատեն: Գրուած է ի վարագ
ՋՁԵ = 1536 թուին: Բնագիրը սե իսկ
կաֆաները կարմիր մելանով են, կանոնա-
ւոր բուրբգրով: Նկարչն է Գրիգորիս Կթղ.
Աղթամարցի, որ սակայն թիւրի թողած է
Նկարազարդման աշխատանքը, անյայտ

Ա. — Առած ենք Բ. օրինակէն (էջ 467):
ԼԲ. — Բ. օրինակէն (էջ 491):
Տող 1, մարտի 4, Կ (էջ 115):
ԼԳ. — Այս ալ առած ենք նոյն Բ. օրինակէն
(էջ 554):

պատճառով: Բաղմաթիւ մանր յիշատակա-
րաններու մէջ ուշագրաւ է սա .

«Ջնկարող այս լաւ գրքիս,
զկաթողիկոսն Գրիգորիս,
այլ և զգծող այսմ տառիս,
զՄարգարէ Արճիշեցիս,
յիշեցէք ի Քրիստոս Աստուած»
(Թղ. 101 ք):

Այս օրինակն է որ ընտրած ենք իբրև
բնագիր մեր այս հրատարակութեան: Բաղ-
դատութեան համար գործածած ենք հինգ
ձեռագիր և հինգ տպագիր օրինակներ, և
սոնոց ներկայացուցած տարբերութիւնները
նշանակած ենք ծանօթագրութեանց մէջ,
կիրարկելով որոշ համառոտագրութիւններ,
որոնց ցանցատրութիւնները կը տեսնուին
կարգաւ:

Բ. — Փոքրագիր թղթեայ ձեռագիր
մըն է, Թ. 1472, որ կը պարունակէ սթի-
սուս Որդիո և այլն: Կը բաղկանայ 568 է-
ջերէ, որուն վերջին մասը էջ 448-555,
կը բովանդակէ Աղեքսանդրի Պատմութեան
Կաֆաներու մէջ հաւաքածոն, էջ մը պատ-
մական յառաջաբանով միայն: Նոտրագիր
է և անթուական, վասնզի յիշատակարան
չունի: Բնագիրը կը ներկայացնէ զգալի
տարբերութիւններ բաղդատելով Ա. օրի-
նակին հետ:

Գ. — Միջին գիրքով թղթեայ ժողո-
վածոյ մըն է, Թ. 1136, որ ի միջի այլոց
կը պարունակէ Աղեքսանդրի Պատմութիւնը:
Առաջին մասը գրուած է բաւական վարժ
բոլորգրով, ապա շարունակուած է նոտ-
րագրով: Կաֆաները գրուած են կարմրա-
գեղով: Յիշատակարան և թուական չունի:
Կաֆաներու բնագիրը համընթաց է Ա. օ-
րինակին:

Դ. — Միջակ գիրքով թղթեայ ձեռա-
գիր մըն է, Թ. 1053, որ կը պարունակէ
Աղեքսանդրի Պատմութիւնը, գրուած բա-
լորգիր-նոտրագրի խառնուրդ անցման գրով
մը, անթուական: Ամբողջ գրութիւնը սեւ-
գեղով է, Կաֆաները համախառնուած
պատմութեան հետ, երեսնագրի փոփոխու-
թեամբ: Կաֆաներու բնագիրը մերձաւոր է
Ա. օրինակին:

Ե. — Միջակ գիրքով թղթեայ ձեռա-
գիր մըն է, բաղկացած 60 թերթերէ, Թ.

1080: Կը պարունակէ Աղեքսանդրի Պատ-
մութեան շատ համառոտ բնագիր մը և
Կաֆաներ, նոտրագրուած սեւադեղով,
Թուական չունի: Կաֆաներու բնագիրը
համընթաց է Բ. օրինակին:

Զ. — Զեռ. Թ. 597, Պատմութիւն Ա-
ղեքսանդրի Մակեդոնացոյ, օրինակեալ
յընտրել գաղտփարէ Կիլիկիոյ Աթոռոյն,
ձեռամբ Կարնեցի Յովհաննէս Դպրի, յն-
դեսիա, 1842: Կը բաղկանայ միջակ մե-
ծութեամբ 166 էջերէ: Քանի մը Կաֆաներ
միայն կը պարունակէ, որոնք կը թուին
նոտագոյն խմբագրութիւն մ'ըլլալ: Տեղեւոյ
կան միջանկեալ պատմութիւններ, հայա-
տառ թրքերէնով:

Կ. — Կ. Կոստանեանց, Գրիգոր Աղ-
թամարցիւն և իւր Տաղերը, Յաւելուած,
Աղեքսանդրի Պատմութեան Կաֆաները,
Թիֆլիս, 1898: Կոստանեանցի հրատարա-
կած բնագիրը մեր Բ. օրինակին մօտիկ է
համեմատաբար:

Ղ. — Ղ. Ալիշան, Սիսուան, 1885,
էջ 399-400, ծանօթ. 1:

Մ. — Մանուկ Աբեղեան, Հայոց Հին
Դրականութեան Պատմութիւն, Գիրք Երկ-
րորդ, Երեւան, 1946, էջ 236-7:

Յ. — Ղ. Յ. Տաշեան, Ուսումնա-
սիրութիւնք Ստոյն-Կալիսթենայ Վարուց
Աղեքսանդրի, Վիեննա, 1892:

Ն. — Ղ. Ն. Ակինեան, Զաքարիա Եպո-
Դոսունեաց և իւր Տաղերը, Վիեննա, 1910:
Տաղերէն յետոյ տպուած են «Կաֆայք ի
Պատմութիւն Մեծին Աղեքսանդրի ի Զա-
քարիայէն»: Զաքարիայի հարազատ Կաֆա-
ներուն հետ խառն կը գտնուին, սակայն,
Կեչառեցիի և Աղթամարցիի վերաբերող
կտրոններ ևս:

Ն. ԵՊՍ: ԵՄՈՎԱԿԱՆ



ԸՆԿԵՐԱՅԻՆ

ԱՇԽԱՏԵԼՈՒ ԱՐՈՒԵԱՍԸ

Ի՞նչ է ճշգրիտ նշանակութիւնը «Աշխատիր բային»։ Երբ բառարաններուն մէջ պրպտենք պիտի հանդիպինք զանազան բացատրութիւններու։ օրինակի համար, — գործ մը կատարելու ձանձրոյթը յանձն առնել — Այսպիսի բացատրելակերպ մը լաւ սահման մը չի տար յիշեալ բային։ Ձեռ կրնար ըլլալ որ սեէ մէկը հանոյք մը առնէ, հանոյքով ընէ գործ մը։ Ուրիշ օրինակ մը առնենք. բրուտը կ'աշխատի ձև չունեցող կաւի զանգուած է մը ձեւաւոր և օգտակար իր մը շինել։ Վեպասան մը կեանքի քանազան երևոյթներէն իր կրած տպաւորութիւններով պատմութիւն մը կը շինէ։ Երկուքն ալ գեղեցիկ բաներ կը շինեն որ միեւնոյն ատեն օգտակար ալ ըլլայ։

Թէև մեր աշխատանքներու թիւը անհամար է և տեսալաւորեալ, այսուհանգերձ կան անառարկելի իրականութիւններ որոնք բոլորին համար ալ նասարակաց են։ Ամէն ոք պարտի աշխատիլ ասպարէզի մը մէջ որ ուղիղ կը համեմատի իր կարողութիւններուն և կոչումին։ Այն որ ամէն բան ընել կ'ուզէ, ո՛չ մէկ բան կրնայ ընել։ Անորոշ կարողութիւններով մարդիկ կան որոնք կ'ըսեն օրինակի մը համար չկրնամ մեծ երաժիշտ մը ըլլալ։ Առևտրական ասպարէզը ի՞նչ է որ»։ Կամ զվտան համ որ միշտ պիտի յաջողիմ իբրև արուեստագէտ»։ Իսկ մենք կրնանք վտանգ ըլլալ որ այդպիսիներ միշտ միջակ, կամ միջակէն վար երաժիշտներ պիտի մնան, վաճառականութեան մէջ վրիպածներ, և անճարակ զրագէտներ պիտի ըլլան։ Անհրաժեշտ է կեանքին մէջ նպատակակէտ մը ունենալ և բոլոր ուժերը կեդրոնացնել զայն լաւագոյնս նուաճելու համար, սպառազինուած մեր պէս պէս կարողութիւններով։ Ասպարէզի ընտրութիւնը պէտք է ձգել բախտին, վասնզի բուսած է թէ մեծ կեանք մը պատանկութեան ատեն յղացուած երազի մը իրականացումն է։ Անձնիւր ոք պարտի անսալ իր ներքին ձայնին, քնա-

կան հակումներուն. որովհետև անիմաստ է անկարելիին դիմաց յամառիլ, մնալ... Այնպիսի ընտրութիւն մը պէտք է ընել որուն անգրադարձը հետագային ցաւ չպատճառէ ու տառապեցուցիչ չըլլայ։

Աշխատանքի ասպարէզը որոշելէ հտք ալ կարելի է տակաւին ընտրութիւն մը ընել։ Գրագէտ մը չի կրնար ամէն տեսակի վէպ գրել։ Ճամբորդ մը չի կրնար ամէն երկիր այցելել, ուստի, մեղի անյարմար եզրոյ նպատակներու ձեռնարկութիւնը միանգամ ընդմիշտ պէտք է ձգել։

Որպէսզի մեր աշխատանքներուն համար ի գործ գրուած ճիշդ յարատև ըլլայ, յանձնարարելի է ժամանակ առ ժամանակ, անյետաձգելի և ապագային իրագործելի աշխատանքներու ժամանակացոյց մը պատրաստել։ Այսպիսի ժամանակացոյց մը աչքի առջև ունենալով, որոշ թիւով ամիսներ կամ տարիներ ետք, մեր իրագործումներուն դէմ կեցած կրնանք զանոնք արժեւորել, ներքին գոհունակութիւն մը և աւելին՝ վստահութիւն մը ունենալով մեր կարողութիւններուն վրայ։ Կարեոր չէ թէ ինչ կ'ընենք, սակայն շատ կարևոր է մեր ամբողջ սուշագրութիւնը կեդրոնացնել, ամբողջ հոգիով փարիլ մեր գործին վրայ։

Հաճելի են այն մարդիկ, որոնք քիչ մը ամէն բանով կը հետաքրքրուին, և իրենց պարտականութիւնները անթերի կը կատարեն. արուած ժամանակամիջոցի մը մէջ մէկ գործի կը ձեռնարկեն և յաջողութեամբ զայն գլուխ կը հանեն։

Այս օրինակելի մարդոց յարատևութիւնը յամառութեան հետ է շփոթուի յաճախ, սակայն վերջ ի վերջոյ անոնք կը յաջողին, վասնզի իրենց ճամբան վրայ իւրաքանչիւր արգելքի դէմ կուռելով կը յաղթեն։

Պէտք է հաւատալ յաջողելու կարելիութեան։ Ի՞նչ անիմաստ և վտանգաւոր է անիրականալի և անիրագործելի նպատակներ հետապնդել, աշխատանքներու ձեռնարկել։ Զարոգութիւն մը մեր ներքին վստահութիւնն ու աշխատելու կորովը կրնայ կործանել։

Հրապարակ գալու վարանող կամ գործ մը սաղմալին վիճակին մէջ հրատարակելով որքան երիտասարդ տաղանդներ ամլացած են։ Երկար ժամանակի մէջ իրագոր-

ծնի աշխատանք մը անհրաժեշտ է որ մասերու բաժնուի, և թուրաքանչիւր մաս առանձինն նուաճուի: Այլապէս գործի մը զանազան մասերը միանգամայն նուաճելու տանն մտքին մէջ շփոթութիւն մը առաջ կուգայ ու ամէն բան իրար կը խառնուի: Բարձր լիռներու գազաթնները մագլցողներ, իրենց կտրած կամ կտրելիք ճամբուն չեն նայիր, վասնզի երկու պարագային ալ — բարձունքէն կամ խորութենէն — կրնան ստրափիլ:

Ժողովուրդի մը պատմութիւնը գրել, առաջին առիթով հեղինակի մը՝ շատ մեծ ճիգ և զոհողութիւն պահանջող գործ մը կը թուի ըլլալ: Բայց երբ հեղինակը ժամանակաշրջաններու բաժնէ իր գործը, զայն փաս առ մաս ստորոջացնէ, ժամանակ մը ետք դարմանքով պիտի նայի հըսկայ այն բարձրութեան, զորս քիչ քիչ մագլցած է ճիշդ լիռնազնայցին պէս:

Յեղեղուկ նկարագիրներն են որ ամէն բան ընել գիւրդին կը կարծեն: Հնձուոր մը երբեք չի նայիր գաշտորուն անպարագրելի անհունութեան: Ամէն բան գիւրդին նուաճելի կարծողները, յաճախ դառն իրականութեան դէմ կը գտնեն ինքզինքնին:

Աշխատանքին մէջ թխիբիլի պէտք է ըլլայ: Կարգ մը մարդիկ միշտ կը գանգատին որ կեանքը կարճ է, բայց այս մարդիկ օրուան գոնէ ութը ժամերուն արթնուն են: Հակառակն գործ կ'արտադրուի եթէ իւրաքանչիւր աշխատուոր իր աշխատասեղանին առջև ըլլայ ամէն առտու կանուխ կանոնադարար: Եթէ գրող մը երկու էջ միայն արտադրէ օրական, իր կեանքին վերջը, եթէ ոչ օրակով, գոնէ քանակով Հ. Դ. Աւիլարի կամ Պալզաքի չափ գործ ձգած պիտի ըլլայ:

Աշխատասեղանին առջև անցնելէ ետք, աշխատող մը անհրաժեշտաբար պէտք է առանձնութիւն ունենայ և ամբողջ իր հուժեքամբ գործին մէջ մխրճուի:

Միջատմութիւններ առաւել կամ նըւազ չափով վնասակար են աշխատանքի մը յառաջդիմութեան: Կարևոր պարագայ մըն է մեր ժամանակին հետ չարաչար վարուող անհատներէն զգուշանալը: Եթէ, օրինակի մը համար ամէն առտու որոշ ժամանակ մը տրամադրենք վիճելով զանազան պատեւազմներու իրրև հետեանք կարելի աղէտ-

ներու մասին, երբ ոչ նախարար ենք, ոչ զինուորական, ոչ ալ թղթակից, մեր վէճը ոչ մէկ օգուտ կրնայ ունենալ, պարզապէս մեր ժամանակը յուսկէտս վատնած կ'ըլլանք, կորսնցնելով ամփոխարինելի բան մը — մեր ժամանակը:

Մեր աշխատանքին մէջ թխիբիլի կարևորութիւնը շեշտելէ ետք, պէտք է մեր ներքին, յուզական աշխարհն ալ անոր գերիշխանութեան ենթարկենք: Եթէ մեր յուզումները ըստ կամս վարեն մեզ, մեր կամքը ոչ մէկ կանոնաւոր աշխատանք տանելու ատակ կ'ըլլայ: Հասկնալի է որ կարգ մը ներքին մղումներ ունինք որոնք բնական են և որոնց դիմադրելը գերմարդկային ճիգերու կը կարօտի. տակաւին չի լուծուած հարց մըն է թէ կարելի է միշտ միտքը սրտին իշխանը ընել: Այս պարագային երկու կարևոր կանոններ ի մտի ունենանք. —

ա) Հեռու պահենք մեր անձերը չափազանցեալ յուզումներէ որոնք ոչ մէկ ձևով շինիչ կրնան ըլլալ մեզի համար:

բ) Մեր աշխատանքին համար զոհանք ամէն ինչ, վասնզի այս զոհողութիւնը կ'արդարացնէ ինքզինքը:



Հին ատեն, աշխատանքը մարդոց համար նկատուած էր իրրև սաստուածային պատիժ մը: Այս պարագան կ'արվարացուէր նախամարդուն յանցանքին դատակնիքովը. — «Բրտամբք երեսաց քոց կերիցես զհաց քո»: Ձեռամբին և ոտիտակ մտային աշխատանքներ կը կատարուէին գերիններու կողմէ: Հին Հռովմի մէջ սատղարաշիններ և թուազիտական ուսումներ ընողները գերիններն էին: Աւելի ետք, ընկերաբանները, ընկերութիւնը բաժնեցին դասակարգերու, երևան եկան աշխատաւորներն ու աշխուականները: Այս վերլինները կը զոհանային գերիններու եկամտուններէն, իսկ աշխատաւորները չարքաշ և կենդանական աշխատանքով մը կ'ապրէին:

Աշխատանքով մեզի եկած հաճոյքը այնքան կը լիացնէ մեզ որ քիչ անգամ ուրիշ հաճոյքով մը կը փոխարինենք զայն: Դրախաղ երևակայելու ճիգին մէջ, ինձ կը թուի որ թեւաւոր էակներու մեղգիներէն

և տաւրդիններէն աւելի, անկիպ տեղ մըն է ուր պէտք է աշխատիլ: Այսպէս՝ պարտիզպանի մը գրախտը իր պարտէզը կրնայ ըլլալ, արուեստագէտի մը գրախտը՝ իր արուեստանոցը, և այլն:

Ձեռագիյնի և իմացական աշխատանքներու յաջող միախառնումը կ'երևի տանտիկնոջ մը գործերուն մէջ, երբ ան իր հոգին կը դնէ իր պարտականութիւններուն մէջ. կին մը որ իր տան գործերը լաւագոյն կը կատարէ, իր տան թէ թագուհին է և թէ հպատակը: Իր տունը իր թագաւորութիւնն է: Կին մը կրնայ կայտը ըլլալ իր տանը փոքր աշխարհ մը ընդունալ այնքան՝ որքան կառավարելի մը որ իր երկրին զանազան գործերը կը ղեկավարէ:



Անշուշտ կայ նաև ուսուցանելու արուեստ մը որ գծուար է ու կը կարտի երկարատեւ փորձառութեան: Այս գծուարութեան գէմ-յանդիման՝ կ'ուզանք ա՛յն ստեն երբ մանուկներու մէջ կը գտնուինք: Հայր մը քիչ անգամ լաւ ուսուցիչ մըն է, կամ այն է որ կը խորհի թէ ինք քիչ բան գիտէ, և կ'ան շատ զիտէ և գէշ կը բացատրէ: Կըրնայ պատահիլ ալ որ խիստ է և համբըութիւն չունի, և կամ զաւակներուն հանդէպ իր սէրը չ'արտօնէր որ զանոնք պատժէ: Ուսուցանելը արուեստի վերածած մարդոց մէջ է որ կրնանք գիտնալ անոր օրէնքները:

Ոչ մէկ ուսուցում կրնայ ըլլալ սուանց սիւրբիսի: Աշակերտ մը պարտի ամէն բանէ առաջ աշխատիլ սորվիլ: Կամքը զօրացնելու փորձեր պէտք է կանխեն իմացական զարգացման. այս է պատճառը որ տունին մէջ մանուկներուն ուսուցումները այնքան յաջող չեն որքան դպրոցներուն մէջ մանուկին ջամբուած հոգեկան և իմացական կրթանքները: Տան մէջ տղաքը դերութեամբ կրնան իրենց ծնողաց ներդաստութիւնը իրենց հետ ունենալ: Տղան զլիսու ցաւ մը ունի. գիշերը անհանարաքնացած է, կամ երեկոյեան ընկերներէն մէկուն տարեգարձն է... դպրոցներու մէջ այսպիսի բաներու շատ ալ ուշադրութիւն չեն դարձներ, ու հոս է դպրոցին առաւելութիւններէն մին: Այս սուանկրնէն զիտուած, գիշերօթիկ վարժարանները լաւագոյն են: Մեծ քաղաքներու մէջ, տղոց

չնորուած բացարձակ ապատութիւնը կըրնայ ճակատագրական ըլլալ:

Ջրաղեցներն ու զուարճացնելը ուսուցանել չէ: Ուսուցման առարկան մանուկի մտքին մէջ զիտական հաստատ հիմ մը հաստատել է: Հետագային, կեանքի մէջ, իրողութիւններ որոնք ուսուցուած են փորձառութեամբ, պիտի աւելցնեն մանուկին հմտութիւնը: Ինչ որ կը սորվինք առանց գծուարութեան, շուտով կը մոռնանք. Եւ ճիշդ ստոր համար ալ, բերանացի դասուանդութեանց միջոցին, կ'ըր տղաքը իրենց անձնական մասնակցութիւնը չեն բերել, դասուանդութիւնը անօգուտ կ'ըլլայ: Մտիկ ընելը աշխատիլ չէ:

Տարրական դաստիարակութիւնը ամենէն կարևորն է: Մնող քնելը ընդհանրապէս պէտք եղած ուշադրութիւնը չեն դարձներ տարրական ուսուցման: Աւելի արդիւնատու է քանի մը ծանօթութիւն տալ, քան թէ շատ մը բաներ սորվցնել անտարբեր կերպով, որոնք կը բեռնաւորեն մանուկի մը ուղեղը և անօգուտ կ'ըլլան անոր: Գաւտիարակութեան նպատակը մասնագէտներ պատրաստել չէ, այլ՝ գործունեայ և արթուն միտքեր: Ասոր համար որոշ սիւրբիսի մը անհրաժեշտ է:



Կարելի է ընթերցանութիւնը աշխատանք համարել: Ասիակ մոլութիւն մըն է որ անպատիժ կը ձգուի... կամ՝ ինչպէս Տէքարթ կ'ըսէ, ընթերցանութիւնը բարեկամներու հետ գլուխ-գլխի խօսակցութիւն մըն է:

Ընթերցասիրութիւնը մոլութեան կը վերածուի այն ստեն երբ իրական կեանքէն փոխուտ տալով ապաստանինք երեւակայութեան մէջ: Այս մոլութեան վարակուածներուն համար տարբերութիւն չենք թէ ինչ կը կարդան. Ովկիանիոյ վայրենիներուն մասին գրուածք մը ա՛յնքան հետաքրքրական կրնայ ըլլալ, որքան գիտական նոր նուաճումներու մասին յօդուածաշարք մը: Գաղափար և մտածում չէ որ կը փնտռեն, այլ՝ բաւ կը սեպեն որ գէմ-յանդիման չի գան ինքզինքնուն կամ իրականութեան հետ: Ընդհանրապէս կարգացուածք ոչ կ'արժեւորեն ո՛չ ալ կ'իրարացնեն:

Կայ ընթերցումի հաճոյալի ձևը: Վէ՛ւ պերու սիրահարները, կը կարդան, կա՛մ գեղեցկութիւն գտնելու կամ ալ կեանքին իրենց զլացած արկածախնդրութիւններուն յազուրդ տալու:

Ընթերցումի օգտակար ձևը կանոնաւոր աշխատանք տանելն է: Այսպիսի աշխատանքով մը յառաջ տարուած ընթերցումը մեզ կը հմտացնէ և մտքի մասնաւոր դրու- թիւն մը կը շինէ: Եթէ շատ փայլուն յի- շողութիւն մը չունինք, սիսքեմաքիբ աշ- խատանք մը տարած պահուն անհրաժեշտ է որ մատիտ կամ գրիչ ի ձեռին ունենանք, որպէսզի ժամանակի վտանգ մտքի չու- նենայ, կարդացուած մասին վրայէն ան- գամ մըն ալ անցնելով:

Ընթերցումն ալ, ուրիշ ամէն աշխա- տանքի նման իր կանոնները ունի: Որոշ թիւով հեղինակներու մասին լաւ ծանօ- թութիւն ունենալը աւելի արժէքաւոր է քան թէ շատ մը հեղինակներու մասին թերի և մակերեսային ծանօթութիւններ ունենալը: Ինչպէս որ մեր կեանքին մէջ բարեկամներ գտնելու համար ընտրութիւն մը կ'ընենք, այնպէս ալ գիրքերու պարա- գային պարտինք խիստ քննութենէ մը անցնել և ընտրել մեզի բարեկամ ըլլալիք գիրքերը: Լաւ ընտրուած գիրքերու հաւա- քածոյ մը մեր կեանքը կը հարստացնէ և կը ճոխացնէ: Ինչպէս մեր մարմինը, այն- պէս ալ մեր միտքը սնունդի պէտք ունի: Միայն պէտք է գիտնալ թէ այսինչ միտքը ի՞նչ տեսակ սնունդի պէտք ունի: Սիրոյ, ինչպէս նաև զբաղանքութեան մէջ է որ շատ յաճախ կը զարմանանք թէ մարդիկ ի՞նչ տեսակի ընտրութիւններ կ'ընեն:

Կանոնաւոր ընթերցումի ատեն միտքը պէտք է կեդրոնացած ըլլայ. երբեմն հրա- տապ հարցեր մեր ուշադրութիւնը տեւապէս ուրիշ կողմեր կը դարձնեն ու մեր միտքը կը թափառի այլուր:

Տղաքները իրենց պատանեկութեան՝ խոստում են, երբ ամէն օր քիչ մը, ծա- ղիկի մը նման կեանքին կը բացուին: Հա- ճոյալի երևոյթ մըն է դաստիարակներուն համար տեսնել թէ, տաք որոնք արկա- ծախնդրական և ուրիշ անարժէք վէպերէ արտուր կը զգան, դառնան և սկսին լուրջ և օգտակար գիրքեր կարդալ: Պէտք է տոյց ճաշակը ազնուացնել: Երաժշտութեան մէջ

ալ նոյնն է պարագան. կան՝ որոնք ճազ- միւզիկ կը սիրեն. բարբախտութիւն է տես- նել որ այդպիսի մէկը սկսած է Գասական երաժշտութիւն սիրել և արժևորել: Ըն- թերցանութեան արուեստը կեանքը աւելի լաւ հասկնալու արուեստն ալ է:

Արուեստագէտի մը գործին մէջ որոշ կերպով կ'երևի քեֆիքի մասը որ ձեռք կը ձգուի յարատև աշխատանքով և մեծ վարպետներու գործերը ուսումնասիրելով: Բնական է որ շնորհ ունենալը էական պայ- ման մըն է. բայց հարկ է որ մեր շնորհ- ները ազնուացնենք և մեր ձիրքերը զար- գացնենք, այլապէս մեր կարգութիւնները կ'ամբանան: Արուեստագիտական նուաճումի մը մէջ քեֆիքը չէ միայն որ նշանակու- թիւն ունի. մեծ տեղ պէտք է տալ նաև մեր յուզական աշխարհին: Քանի որ ար- ուեստը կը բխի մեր կեանքէն, հետեւաբար անիկա պէտք է վերբերէ մեր կեանքին բազմակողմանի երևանքը: Անհատ մը ամ- բողջովին նիւթ չէ, ինչպէս չէ՛ նաև ոգի (esprit), այլ այս երկուքին ներդաշնակ միախառնումը. ուստի անոր իբրագործած արուեստին մէջ ալ պէտք է երևի այս երկուքին գաշնաւորած միութիւնը: Թող ներսէ ինծի այստեղ ըսել բաներ, որոնք կը պատկանին աւելի գեղեցկագիտութեան կայունածին քան թէ աշխատելու արուես- տին:

Արուեստի գործի մը մէջ նոյնքան կարևոր է նաև Ձևը: Բայց զուտ Ձևը, ա- ռանց խորքի մեզ չի յուզեր: Օրինակի մը համար Պէթհօվէնի Աէմֆօնինները սքանչելի Ձև ունին, բայց այդ Ձևին մէջ Պէթհօվէնի հոգին է որ կը խօսի և կը յուզէ մեզ: Ու- բեմն, կարելի է հետեցնել թէ արուեստի գործի մը մէջ քեֆիքը ամէն բան չէ: Բա- ցարձակ անբաժնատութիւն մըն է

- ա) Յուզական կամ զգացական բաժինը.
- բ) Մտածման բաժինը.
- գ) Երեակայութեան բաժինը. (կարելի է զօրաւոր երեակայութեամբ մը անցնալը ներկային մէջ վերբերել և զայն իր է՛ն փոքրիկ մանրամասնութիւններով վերապ- բրել. սակայն սխալ է շարունակ երեակա- յութեան ապաւինած՝ անցնալը որոճալ և միայլար քնարի մը վրայ նուազել.)
- դ) Եւ վերջապէս քեֆիքի մասը: Առանձինն ապրիլը արուեստագէտին

կամար նշանակութիւն ունի. հարց է թէ մեկուսացեալ կեանք մը վարելը արուեստին կը փնտէ՞ թէ ոչ: Ժամանակ առ ժամանակ հանգիստ առնելը աշխատելու արուեստին մաս կը կազմէ:

Զարաչար աշխատելէ յոգնած մարդ մը չի կրնար լաւ գործ արտադրել: Ի ուրտ ալ գիտենք թէ անքուն գիշերէ մը ետք մեր ուղեղը կը մերժէ աշխատիլ: Ուստի՝ անհրաժեշտ է այսպիսի պարագայի մը աշխատելու արուեստին սկզբունքները ի գործ դնել: Մեր մարմնին organism-ը առանց աշխատանքի և հանգիստի փոխադարձ բարիքին չի կրնար ապրիլ:

Երբեմն գործունեայ մարդիկ իրենց հանգիստի պահերը լեցնելու համար կը դժուարանան, իրենց սենեակին մէջ կ'երկեն կեն վանդակի մը մէջ բանտարկուած կենդանիին պէս: Երբեմն ալ իրենց մարմնէն ծնունդ առնող զգայարանական շատ մը մոլութիւններէն հեշտանք կը զգան: Արգիքազաքակրթութիւնը, իր զարգացած ճարտարբանեցողութիւնը, մեքենաներու նոր գիւտերով, աշխատանքի ժամերը նուազագոյնին կը վերածէ, այսպէսով աշխատուողներուն հանգիստի ժամերը կ'աւելնան, հետեւաբար այդ ժամերը լաւագոյն ձեռով պէտք է գործածել: Կարելի է զբաղիլ օրինակ, դերասանութեամբ, պարտիզամշակութեամբ, ձկնորսութեամբ, որսորդութեամբ և այլ ձեռնային աշխատանքներով: Ընտրակ կամ Պրիճ խողալն ալ հանգիստ առնելու ձեռ մըն է, սակայն թատերական ներկայացումի մը երթալը լաւագոյնն է վասնզի հոն, երբ նշարժ նստած կը դիտենք մեր միտքը նուազագոյն չափով կամ բնաւ չաշխատի, որոշումներ չի տար, այլ կը հրճուի ցուցադրուող արուեստներու բարեբար ազդեցութեան ներքեւ: Ի վերջոյ բովմին վրայ երեւցող մարդոց կիրքերը, յովումները, ողբերգութիւնը մերն ալ է որոշ չափով մը:

Իր գործը սիրող անհատ մը կարճ հանգիստէ մը ետք, մասնաւոր հեշտանքով մը կը վերագառնայ և կը փարի իր գործին: Միայն աշխատանքն է որ մեզ հեռու կը պահէ ձանձրախտէ, մոլութիւններէ և աղքատութենէ: Յատկանշական է Ֆրանսացի մտաւորականին խօսքը որ կ'ըսէ. — Իմ աշխատանքս իմ կրօնքս է: Ա. Մ.

Շ Ն Ո Ր Շ Ա Կ Ա Լ Ի Ք

Շնորհակալութեամբ կը ծանուցանեմք թէ այս օտուոյ մեծայարգ ուխտաւորներէն Տիար Լ. Ս. Յովնանեան Ս. Արքայոյ Ձեռագրասան Գուրեք փոքրադիր բրիքայ Աւեսարան մը, բարոգիր Գեարգար, գրուած ի Զէյրուց, 1727թն, ձեռամբ Սահակ Երիցու: Ձեռագիրը ամբողջ է եւ ունի հետեւալ յիշուցակարանք.

Փառք Ամենասուրբ Երրորդութեան և մի Աճութեան Հօր և Որդւոյ և Սբ. Հօգւոյն յաւիտեանս ամէն:

[Ո]րոյ շնորհօքն շարժին էակքս ամենայն յիւրաքանչիւր ընթացս ըստ կարգի, յաւէտ և ի զգալեացս այս մարդ պատուեալ հանճարով որով զընաւորակամշարժուած իմ մաստնապէս մարթէ յօրինել աստուածային սիրովն ուղերձեալ: Ըստ որում է տեսանել և ի բազմադիմի յայսպիսեաց իրաց, այսինքն յաստուածասէր կամաց սրբասէր անձանք: Որ պնդագոյն փութոյ խորհրդեամբ բարեպաշտ ոմն և երկիւղած յԱստուծոյ (!), Զոր ըստ իմաստուն վաճառականին ստացան զսա գանձ մնացական ի վայելումն սրբասէր և մաքուր ընթերցող քահանայից և յիշատակ իւրց: հողուց:

Արդ զբեցաւ անող աւետեաց տրքամութեան, հանուր պարգևաց, ի թուականիս հայոց ՌՃՃԶ, ի կաթողիկոսութեան կիւլիկեցուց տէր Գրիգորին ի հայրապետութեան տէր կարապետի, ի զաւառս Գերմանիկոյ, ի գիւղաքաղաքս ի Զէյթուն, ընդ հովանեան սբ. ԱՃածին, և սրբոյն թէոզորոսի զինաւորին, և սրբոյն Պարսմայ ճգնաւորին, և այլ ամենայն սրբոցն և սրբութեանցն սբ. Աւետարանացն և սբ. նշանացն որ աստ կան մեզ ի ազնութիւն և հաւատացելոցս:

Փճարեցաւ սբ. Աւետարանս ձեռամբ մեզսամած Սահակ Երիցու: Արդ երես անկեալ աղաչեմ զամենեսեան, և կրկին երես անկեալ թախսանձանօք աղաչեմ զգաստ սրբական վարդապետացն և քահանայիցն և սարկաւազաց, որք ընթեռնուք և կամ տեսանէք զսբ. Աւետարանս զայս ասալի:

(!) Երեք տող պարագ թողուած է:

ԱՂՔԱՏ ՈՒՍԱՆՈՂԱՅ ԱՄԵՐԻԿԱԶԱՅ
ԲԱՐԵԿԱՄՆԵՐՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԵՒ
ՏԻԱՐ ՄՈՎՍԷՄ ՄՈՎՍԷՍԻԱՆ

Մասնավոր գոհուցանելու համար կը հրատարակենք մեզի դրկուած Արհաս Ուսանողաց Ամերիկացի Բարեկամներու Կազմակերպութեան հետեւեալ տեղեկագիրը ուր յտակօրէն ի յայտ կուգայ ազգիս եւ հայրենի հողին Տիար Մ. Մովսէսեանին (Մ. Պրոքս) եւ իր բարեկամներուն, որոնց կազմակերպութիւնը կ'օժտեցան ի հազարաւոր Հայ աղհաս ուսանողներու դպրոցական ծախսն ու պիտոյքը:

Յիտեալ կազմակերպութիւնը Ս. Արտոյս Ս. Յարգմանչաց վարժարանէն 20 աւակներ իսկ Ամառանի Հնարակեան Ազգ. վարժարանէն ալ 5 աւակներ զպրոցական բաժանումն ու յարակից ծախսերը կը հոգայ:

Անգամ մը եւս հրապարակու կը յայտենանք մեր օճարակալութիւնը:

ԽՄԲ.

Սուրբոյ, Սրբանանի եւ Յորդանանի մէջ կան մտաւորապէս 8000 հայ մանուկներ, որոնք իրենց ծնողաց չբաւարութեան պատճառաւ կը մնան առանց դպրոցի եւ հետեւաբար, զուրկ ուսումէ եւ տոճիկ դաստիարակութենէ:

սք. սեղանոյ և դառին անմահի որ բառնայ զմեզ աշխարհի, հայցեցէք յԱստուծոյ պատժապարտ գծողիս, և որդուցս Աւետիք կարէ, և դեռաբար Մ'ելիքանդեկի, զի բատ իւրում պառաւ ողորմութիւն շնորհեցէ ինձ մեղաւորիս: Եւ ո՛վ ոք որ լի՛ բերանով ասէ ԱՏ ողորմի, ԱՏ իւրն ողորմի աստ և ի միւսանգամ գալուտեանն, ամէն:

* * *

Շնորհակալութեամբ ստացանք մեր Աւագրաց Յուցակի տպագրութեան ծախուց հաշուոյն Ազն. Օր. Սիբարփի Տէր Ներսիսեանէ 100 տուար, և իր միջոցաւ

- Տիար Գեորգեանէն տլ. 100
- Տէր Եւ Տիկիմ Ա. Սարգիսեանէ 25
- Տէր Եւ Տիկիմ Գապարեանէ 25

Այս առթիւ կը ծանուցանենք հետաքրքրուողներուն թէ Յուցակիս Բ. Հատորին տասնչորրորդ պրակը այժմ մամուլի տակ է: Այս Հատորը պիտի բաղկանայ ընդամենը քսան պրակներէ:

ՏԵՍՈՒՆ ՅԵԱՆՎՐԱՏԱՆ Ս. ԱՅՈՒՌՈՅ ՆՈՐԱՍՐ ԵՊՍ.

1951ին, Ամերիկայի Միացեալ Նահանգներու մէջ, Տիար Մովսէս Մովսէսեանի նախածնուածութեամբ, հիմնուած է Աղբատ Ուսանողաց Ամերիկացի Բարեկամներու Կազմակերպութիւնը, որուն նպատակն է գունջ բարեբարեի, որոնք յանձնառու ըլլան զպրոցագուրկ մանուկներուն հայցի կրթութեան ծախսերը հոգալ:

Այս նպատակաւ եւ շնորհի Տիար Մ. Մովսէսեանի տրնջան աշխատանքներուն, Միացեալ Նահանգներու մէջ կազմուած են Տեղական Յանձնախումբեր, որոնք յաջողած են իւրաքանչիւր որդեգրուած սանի համար տարեկան 25 տուար վճարելու յանձն առնել բարեբարեան կարեւոր թիւ մը ապահովել կարծ տեսնի մը մէջ:

Տեղական Յանձնախումբեր եւս կազմուած են Սուրբոյ, Սրբանանի եւ Յորդանանի մէջ, որոնք զպրոցագուրկ մանուկները կ'ընտրեն համաժամ քաւրարներու պայմաններուն եւ յատկապէս Յանձնական տոյրարներով կը մտակարարեն անոնց կրթութեանը եւ գրեական պիտոյքները, ծախսերը:

Այս կազմակերպութեան շնորհիւ, այսօր, բազմաթիւ սաներ ուսում կը ստանան Մերծ. Արեւելքի վերոյիշեալ երկիրներու շատ մը գպրոցներուն մէջ:

Այս շարժումին գաղափարն ու գործադրութիւնը առաւելաբար կը պատկանի Տիար Մ. Մովսէսեանին, որուն թշուառ մանկութիւնն ու անոր դառն յիշատակները մղին ոյժը հանդիսացած են սոյն ձեռնարկին:

Տիար Մ. Մովսէսեան ծնած է 1887ին, Խարբերդ — Յուրթի — Երկու տարեկանին, հայրը, ապրուստի հոգեբով բնակաւոր, կը գաղթէ Ամերիկայի Միացեալ Նահանգները: Անուհետեւ, փորրկին Մովսէս. ծնողրին Նիթիական անձկութեան պատճառաւ չի կրնար կանոնաւոր դպրոց յաճախել:

13 տարեկանին, ինքն ալ ծնողրին հետ կը մեկնի Ամերիկա, միակաւոր հօրը, Հոն, զպրոց յաճախելով հանդերձ, միտքը հանգիստ չընէր, տեսելով որ հայրը չէր կրնար շարաթական 9 տուարով ընտանիք մը ապրեցնել:

Գպրոցին մէջ, վերջ դնելու համար աշակերտներուն ծաղրանքներուն, ուսուցիչը գայն կը սկսի կոչել Հարրի:

Յաջորդ տարին, հօրը օգնելու նպատակաւ, կը հեռանայ զպրոցէն եւ շարաթական 4.40 տուարով կը մտնէ գործարան մը: Զօգնելով որ տղան գործաւոր մնայ, հայրը զինք կը դնէ արհեստի: Աւագին տարին, ոչ միայն վճարում չստանար, այլևս հայրը իրեն համար տարեկան 50 տուար կը վճարէ վարպետին, որ ատեն մը վերջ կ'արձակէ զինք, իբր անընդունակ աշակերտ: Ետո շուտով ուրիշ մը գուժէն եւս կ'արձակուի: Գիշնայ ծայրայեղ յուսահատութեան մէջ, Այդ օրերը կը դառնան իր կեանքին ամենազառն շրջանը:

Վերջապէս, կ'որոշէ առանձին գործի մը ձեռնարկել:

նարկելու, կը յաջողի ազգայինէ մը 35 տոյսը փոխ առնելու: Հայրը համաձայն չըլլար, որ ինք, անփորձ եւ տեղական լեզուին անտեղեակ մէկը առանձինն եւ առանց դրամի գործ մը ընէ: Անհամաձայնութիւնը այնքան կը խորանայ որ ինք կը տակաւի հեռացուի տունէն, թէն երբք շարքս վերջ մնըլը թասանանքներուն վրայ կը վերադառնայ:

Մինչև 21 տարեկան, տաժանակիր աշխատանք կը տանի, մինչև որ կը յաջողի գործը կարգի դնել: 1907ին ի վիճակի կ'ըլլայ իր վաստակով տան ապրուստը հոգայ եւ հայրը կոչել հանգիստի: Այն տարին, երբ հայրը կը մեռնի, 1920ին, երկու բնակարաններու եւ փոքր խնայողութեան մըն այ տէր եղած էր արդէն:

Կ'առուսանայ 1910ին, Աղջիկ գումակէ մը վերջ 1913ին կ'ուսննայ մանչ մը եւ 1920ին ալ երկու որեակ աղջիկներ: Կը յաջողի բոլորին ալ բարձր կրթութիւն տալ: Աժմ, բոլորն ալ ամուսնացած եւ զաւակներու ալ տէր եղած են:

1936ին իր բով կ'առնէ տղան: Գործը ապստով հիմնու վրայ դնել վերջ, պատեհութիւն կ'ուսննայ թիչ մը ազատ ժամանակ ունենալու, մանուկ օրերն ի վեր կրած այնքան զժուարթիւններէն եւ անհամար գրկանքներէն յետոյ: Այս միջոցին է որ առիթ կ'ուսննայ անգրագառնալու իր անցեցողիկներուն եւ նախկին իր պայմաններուն մէջ գտնուող սորոց անգնահատելի վիճակին մասին:

Տիար Մովսէսեան մինչև 1950, ժամանակն ու ոյժը իր գործին եւ ընտանեկան բոյնին արամագրած է միայն եւ չէ կրցած զբաղիլ որեւէ այլ հարցով: Այս թուականին փափաք կ'ուսննայ Մերձ. Արեւելք այցելելու: Գուցայ Երուսաղէմ, Եգիպտոս, Դամասկոս, Հալէպ, Պէլլուս: 50 տարի առաջուան իր շրջանի նոյն անբազմալի պայմանները կը տողանցեն իր նայրերուն առջեւէն: Դարձեալ կը գտնէ հայ դպրոցն ու աշակերտութիւնը գրեթէ առաջուան կերպարանքին մէջ, շատ թիչ տարբերութեամբ: Կը հանրիպի շատ մը մանուկներու, որոնք իրենց ուսման տարիները կ'անցնեն շուկայի կամ գործարաններու մէջ: Այս տեսարաններն ու իրողութիւնները ցաւ կը պատճառեն իրեն. զինք հիւանդացնելու աստիճան, եր բաղդատէ այս բոլորը իր ներկայ ասարած երկրին հետ, անոր շատ մը կարելիութիւններուն հետ, անոր բնակչութեան ձեռք զգած առանձնաշարժութեան եւ հանգստաւէ կանանքին

հետ եւ զազափարը կ'ուսննայ մէջտեղ բերել կազմակերպութիւն մը որուն նպատակը ըլլայ հայ դպրոցներուն բարոյական եւ նիւթական մակարդակը բարձրացնել եւ պատեհութիւն տալ արքայտ աշակերտներուն որ իրենց ուսումը շարունակեն մինչև որոշ տեղ մը:

Այնուհետեւ, ուր որ կ'երթայ կը խօսի Մերձ. Արեւելքի հայ կեանքին վրայ եւ իր մտադրութեանց մասին: Ի վերջոյ, շնորհիւ իրեն պէս մտածող ազնըւտարտ հայերու, կը հիմնէ Ազգաս Ռաւանդազ Ամերիկահայ Բարեկամներու կազմակերպութիւնը:

1951ին դարձեալ Տամբայ կ'ելլէ զէպի Մերձ. Արեւելք: Բայց իմանալով որ Ամերիկայի մէջ սան որդեգրելու գործը պէտք եղածին պէս չէր ընթանար, կը ստիպուի Պոլսէն ետ գառնալ: Նոր քարերարներ գտնելու գործը յառաջացնելու համար:


Սոյն կազմակերպութիւնը իր բոլոր սաները կ'ընդունի իբր հայ արեւն կրող մանուկներ, առանց նկատի առնելու զաւանակաւ կամ անոնց ծնողաց կուտակցական ըլլալու հանգամանքը: Տիար Մովսէսեանի կազմակերպութեան միակ նպատակն է օգտակար ըլլալ հայ ազգին, անոր ազգաստ մանուկներուն ուսում ջամբելով: Այսպէս ալ Տանչնդաւած է բոլոր հայ հիմնարկութիւններուն եւ Հոգեւոր Պետարուն կողմէ: Հ. Բ. Ը. Միութիւնը, Ամերիկայի Հայոց Առաջնորդարանը, Ամերիկահայ Աւետարանական Միութիւնը, Ամերիկահայ Օգնութեան Խոյսը, նմանապէս Մուրիոյ, Լիբանանի եւ Յորդանանի բոլոր հայ յարանուանութեանց պետերը կը քաջակամեն սոյն ձեռնարկը որ որ ըստ օրէ կը զարգանայ, կ'ուսնանայ, յաճի՛ք օր նոր բարերարներ կ'աւելնան հիներու թիւին վրան:

Աճէն հայ, որ ի վիճակի է, նոյնպէս պարտականութիւն պէտք է համարէ քաջաբերլ սոյն գործը եւ մասնակցիլ անոր ճիգերուն: Տիար Մովսէսեանին եւ իր բարեկամներուն օրինակը վարակիլ թող զառնայ բոլորիս, որպէսզի մենք եւս բարեկամները ըլլանք հայ ազգաստ եւ անուս մանուկին եւ անով զառնանք հայ վարժարաններուն եւ ազգային ինքնապաշտպանութեան սրբազան պայքարին կամարող զինուորներու:

Ճ. ԱՄՈՒՋԵԱՆ

Հալէպ, 30 Մայիս 1953

ՊՐ. ՃՕՆ ՖՈՍԹԸՐ ՏԱԼԸՍԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԵՐԵՔ ՅԱՐԱՆՈՒԱՆՈՒԹԵԱՆՑ ՊԵՏԵՐՈՒՆ



14 Մայիս 1953ին, Ամերիկայի արտաքին գործոց նախարարը, Պ. Տալբս, Իսրայելին Յորդանան անցնելու միջոցին, ուզեց հանդիպում մը ունենալ Քրիստոնեայ երեք գլխաւոր Յարանուանութեանց, Յունաց, Լասինաց եւ Հայոց ներկայացուցիչներուն եւ կառավարական բարձրաստիճան պատօժնասարներուն հետ:

Պ. Տալբս իր գոհունակութիւնը յայտնեց, գննուած ըլլալուն համար Նուազդմի նման դարաւոր ու սրբազան հաղափ մը մէջ, եւ

ուրախութիւնը՝ հանդիպած ըլլալուն համար անոր հոգեւոր եւ աշխարհիկ ներկայացուցիչներուն: Ըսաւ թէ ինք կը հաւատայ խաղաղութեան բարիքին եւ արդարութեան յաղթանակին, եւ թէ այս սրբազան հաղափն մէջ մտադ աւելի հակամէտ է նման զգացումներով լեցուելու:

Կես ժամուան տեսակցութեան մը յետոյ, բոլոր ներկաները մի առ մի ողջունելի վերջ, Ամման մեկնեցաւ:

ՎԱՍՆ ԲԱՐԳԱԻԱՃՄԱՆ “ՍԻՈՆ”Ի

Կ. Պոլսէն, Մեծայարգ Տիար Գուրգէն Ճանսան վասն բարգաւաճման «Սիոն»ի կը նուիրէ 5250 Էիլս:

Կը յայտնենք մեր ջերմագին շնորհակալութիւնները յարգելի նուիրատուին:

Վարչութիւն «Սիոն»ի

Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ի Ր Ս. Ա. ԱԹՈՒՈՒՅՍ

ԺԱՌԱՆԿԱԳԱՒՈՐԱՅ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԵՒ ԸՆԾԱՅԱՐԱՆԻ

1952 — 1953

Ստաբ, փոքր յապաւումներով, կը ներկայացնենք Ս. Արուստիս Ժառնգ. Վարժարանի եւ Ընծայարանի ամսվերջի մշտնակապաշտութեան հանդէսին առթիւ, վարժարանի Տեսուչ՝ Նոգ. Տ. Հայկազունի Վրդ. Արամամեանի կողմէ կարգադրուած միամեայ գործունէութեան ճշգրտագիրը:

Գերազանց Տեղապահ Սրբազան Հայր,
Հոգեւոր Հայրեր
եւ Յարգելի Հանդիսականներ

Ժառանգաւորաց Վարժարանն ու Ընծայարանը բոլորած իր կրթական 1952-1953 տարեշրջը շնորհ իր պաշտօնէութեամբ եւ աշակերտութեամբ կողքայ այսօր իր խորին շնորհակալութիւնները յայտնել Զերգ Ամենապատուութեան եւ Սուրբ Աթոռոյ Պատ. Վարչութեան, այն խնայամբնն ու հոգածութեանը համար, զոր յիշանցեցիք Վարժարանիս եւ Ընծայարանիս յառաջիկութեան, մեր այս շատ նեղ օրերուն մէջ մասնաւոր:

Այն գործը որուն զրուիք կը գտնուիմ անարժանաբար մէկ տարիէ ի վեր իբրև Տեսուչ, շատ փափուկ գործ մըն է, եւ կարուած մեզի յանձնուած մատաղ հոգիներու, որուն պատառփանատուութիւնը կը զգամ ամէն վայրկեան: Այս կրթարանը իր կրկնակ երեսներով, կրօնական եւ Ազգային, ներկայ Հայ սփիւռքին մէջ ամենէն փորձական մէկ Հաստատութիւնն է: Անչք ամենցուն ի թեզ յուսանչ կըսէ Սաղմոսեղծուն: Ու արտասանմանի մեր հոգեկան ծարաւը ունեցող Ժողովուրդը, մեզի, Սիւնի բարձունքին յառած է իր ալքերը: Այս Հաստատութիւնը իր հարեր եւ տա տարուան կեանքով այսպէս գրեթէ անընդհատ, կրչուած է Հայ Հոգիի ու ժողով այդ քերթոյնի պահաւը լեցնելուն: Անցնող՝ ինչպէս նաև ներկայ դարուս, եւ նայնիսկ մեր օրերուն մէջ ալ, Սփիւռքի մէջ պաշտօնավարող հոգեւորականներու եւ աշխարհականներու ներկայ հոյը շջադիներ ի փաստ մըն է եւ փառքը այս դարուսը Հաստատութեան, որուն կատարած գործը ամէն խօսքէ վեր է:

Հո՞ւ, այս Սուրբ Տանը մէջ է որ պիտի գարնուի մաքուր Հոգին մեր Երանելի նախնիքներուն, որոց հաւատարիմ պահպանները պէտք է ըլլան ամէն անեւ որ կը վայելին Առտուած մեզի տրուած այս պարգեւներն: Երուսողէն, մանաւանդ Հա՛յ Սրուսապէ՛մը, իր Սրբավայրերով ու զանազան հաստատութիւններով, սփռուել աւանդապահներու բացառութիւն մը պէտք է ըլլալ, ուրիշ օրեւէ տեղէ աւելի ընթերցի Սիւննէ կիցե՛ր կ'ըսէ Ս. Գրքերը. ու աօրկա սուկական մակդիր մը չէ որ փակցուած է անոր

նակտին: Տարիները որոնց առջին կեցած ենք, կը բազմապատկեն իրենց պէտքերն ու պահանջները այս կրթական Հաստատութեան հանդէպ, մասնաւորաբար անոր հոգեկան եւ իմացական մարզին մէջ, որոնք պէտք չէ բնաւ տկարանան կամ նուազին ժամանակի ընթացքին:

Ժառանգաւորաց Վարժարանը անցնող շրջանին ունեցաւ իր շատ փայլուն վերելքը, միայն մեր այս քանի մը տարիներուն է որ սկսած է այդ շատ պայծառ կանթեղը պլուզալով լոյս տալ: Բայց վտանգ ենք թէ մեր հզօր պաշտպան Սուրբը, Ս. Միխայիլը, միշտ ի շինութեան եւ ի պայծառութեան պիտի պահէ այս Սուրբ Տանը, որուն վրայէն դարերու ընթացքին շատ անցած են մտք մտպեր:

Զեր նախորդները, Սրբազան Հայր, ըբին ինչ որ կարելի եղաւ ընել, կրթական մեր այս Հաստատութեան համար: Անոնց ճշմարիտ շարունակողն էք Պառք, եւ Զեր բաժինը շատ համեմատ չեղաւ այս մարզին մէջ: Զեր կրթանուէր գործունէութիւնը երկարատեւ տարիներու վրայ, մանաւանդ իբրև սեսուչ այս վարժարանին, աւելի քան երաշխիք մըն է հետդնտէ անող ներկայ պահանջներու վրայ: Քաղցր է ինձի այս վայրկեանիս յուսով թէ այս մասին Զերգ Գերաշնորհութիւնը մեր Սրբազան աւելի նախաձեռնիքը հոգիով մը պիտի գիմաւորէ պահանջքը, եւ իր իմաստուն ու Հայրական զեկավարութեամբ պիտի առաջնորդէ Վարժարան իրեն սահմանուած դերին եւ իր խելալին իրագործման համբուն մէջ:

Նոր շինուող տուն մը որ օք աւտը կ'անի, արգիւնքն է իր անխնայ գործաւորներու նակտի մաքուր քրտինքին: Այս Հաստատութեան կանուաւոր ընթացքն ալ շատ բան կը պարտի իր բարձրագոյնը բաւարարող զանազան կանոններու եւ շնորհակալութիւն յայտնել վարժարանիս բաւարարական կազմին, որոնց գլուխը կը գտնուի Զերգ Սրբազանութիւնը: Ներհակալ եմ բոլոր անոնց որոնք նախանձախնդր հոգիով կ'աշխատին այս Հաստատութեան վերելքին համար: Իմ գերշնորհ, հոգեւոր, բարեկեցիկ եւ սիրելի պաշտօնակիցներուս կը պարտիմ Սրբանակաբայութեան այս հանդէսը, ուր կը քաջալերուին աշխատանք տղաք:

Ենթերկայալսթեան պարտք մը ունիմ ժառանգորարար Բարեշնորհ Տիրացու Գեորգ Աւագ Սարկաւազին, որ հակառակ իր դատարար ըզրազուած ըլլալուն կատարել նաև Փոխ-Տեսչի պատասխանատու պաշտօնը այնքան ձեռնհասօրէն, եղաւ միշտ անոնց հետ յեկեղեցուղի կ'ի տան:

Ա. Կրօնական կամ եկեղեցական. — Ժառանգարաց վարժարանի աշակերտները և Ընծայարանի Ուրկաւազները անխափան կատարել իրենց կրօնական պարտականութիւնները իզգի կատարեալ հանդարտութեամբ: Միշտ ջանք թափուցցաւ տղոց մէջ արժարձեցի նոգեոր կեանքի զարգացման հոգին, որուն խնկարայք միշտ յօրան մէջն են ամէն օր:

Բ. Կրթական. — Անցնող տարին իր պայմաններուն ներքո՛ւ չափովը եղաւ մեզի համար գնահատուցել տարի մը: Բոլոր դասաւանդութիւնները եղան ըստ կրթական ծրագրի, և կարելի է ըսի՛ր քրիթէ՛ առանց թերացումի: Մասնաւոր կէտ թափուցցաւ զարգացնել արարելուն և անդրերէն լեզուները: Վերջ երկու դասարաններուն տուեցաւ անգղերէն դասագրքերու բարձրագոյնները — ինգլաներու, պատմութեան և թւալիտութեանց — անգղերէն լեզուով, որոնք հասպատասխան են երկրորդական վարժարաններու բարձրագոյն դասարաններու զործածած գառափքներուն: Լոս տեղն է յիշել թէ՛ տարուան ընթացքին ինչպէ՛ս նաև քննութեանց արդիւնքէն դատելով վարժարանիս երրորդ դասարանի աշակերտները եղած են լաւագոյն և լաւ չափանիշներով: Երկրորդ դասարանի աշակերտներէն մին քաջալաւ միւսները լաւագոյն և զոնացուցիչ չափանիշներով: Առաջին դասարանի փոքրիկները եղած են լաւագոյն, և և գոնացուցիչ չափանիշով: Տարեկան աւժանց և ընդհանուր քննութեանց ընդհանուր միջինը եղած է ամենէն տկարինը քրիթէ՛ եօթը, իսկ բարձրագոյնը 9.30:

Գ. Մարզական. — Առողջ միտք առողջ մարմնի մէջ ըստած է շատ իրաւամբ: Այս մտօք վարժարանիս մարզանքի ուսուցիչը՝ Պրն. Մովսէս Ճանոյեան, աշակերտութիւնը բաժնած է երկու խումբերու, Կարմիր և Կանաչ, Անոնք ունեցած են իրենց միջինական խաղերը իրարու հետ, միշտ պահելով մարզական օգին: Վարժարանիս Փուլթպօլի առաջին խումբը ունեցած է 14 հանգրիպումներ օտար խումբերու դէմ, որոնցմէ 12ին մէջ յաղթող հանդիսացած է, մէկը հաւասար և մէկը պարտուած: Պատկէթ-պօլի առաջին խումբը ունեցած է վեց հանգրիպումներ, երեքը յաղթած և երեքը պարտուած: Վալթպօլի առաջին խումբը ունեցած է երկու հանգրիպումներ, մին յաղթած և միւրը պարտուած: Փինկ-փօսկի մրցում չէր ունեցած օտար խումբերու հետ:

Այսօրուան բաժնուած մետայինները ազնւօրէն կը նուիրէ Պր. Գրիգոր Մամեան, գնա-

կատելի աշխատութեամբը Պր. Վարդան Տէր Վարդանեանին: Նոյնպէս ժառանգաւոր սաներու զխաղերէն լաւագոյն ժվ-ը կը նուիրէ Պր. Գրիգոր Մամեան: Իսկ Ռազդայէն (Սուրբա), նախկին ժառանգաւոր Պրն. Տիրան Թաշեան կը նուիրէ 12 հատ նոր կարմիր Ֆուլթպօլի շապիկներ: Այս ամենուն կը յայտնեմ իմ և տղոց կողմէ սրտադին շնորհակարտութիւններ:

Գ. Առողջապահական. — Գոհութիւն Խօսուածոյ, անցնող տարուան ընթացքին չէր ունեցած մտահոգիչ հիւանդութիւններ վարժարանէն ներս: Պատահած են փոքր անհանգստութիւններ և վերջեր, որոնք չուստով պայքարեալ են:

Ե. Աւելեւորեալ և Ռուսացական Կազմ. — Անցնող տարուան Լեզուներին ունեցանք վեց նոր աշակերտներ լիբանանէն և Սուրիայէն և մէկ հատ ալ Ռեյմզիէն, անոնցմէ մէկը դրուեցաւ երկրորդ դասարան իսկ միւսները կազմեցին առաջին դասարանը նախորդ տարուան կրկնողներուն հետ: Դասարանները կազմուած են հետևեալ կերպով:

Րնծայարան Երկրորդ տարի 3 սարկաւազներով			
Վարժարան Երրորդ	3	սարկաւազներով	
»	7	»	
»	9	»	
Ընծ. և Ժուգ. Վրժին.	22	աշակերտներով	

Իսկ Ռուսացական կազմը բաղկացած է հետևեալներէն:

- Ի. Զերգ Բարձր Սրբազնութիւնը
- 2. Գեր. Տ. Կորայր Սրբազան
- 3. Լոգ. Տ. Լայկազուկ Վրգ. (Տեսուչ)
- 4. Լոգ. Տ. Ջուէն Արզ.
- 5. Լոգ. Տ. Անուշահ Արչ.
- 6. Լոգ. Տ. Վարուտան Արչ.
- 7. Լոգ. Տ. Գիւրեղ Արչ.
- 8. Լոգ. Տ. Օշահան Արչ.
- 9. Վեր. Էվլեր (Անդիւսցի Երէց)
- 10. Բար. Սիմոն Սրկ. Սլաւեան
- 11. Բար. Վահան Սրկ. Գալֆայեան
- 12. Բար. Գէորգ Սրկ. Գրպրբոյեան (Փոխ Տեսուչ)
- 13. Տիար Մովսէս Ճանոյեան
- 14. Տիար Պիշարա Տէպիլնի (Արար)
- 15. Տիար Սոյատուր Սոյատուրեան

Նուէրներ պիտի տանան տարուան ընթացքին երեք դասարաններէն առաջին և երկրորդ հանդիսացողները միայն, իսկ երրորդ եւ իւրը միայն կը յիշատակուի:

Նոյնպէս նուէր կը տանան երեք դասարաններէն ամսվերջի քննութեանց մէջ առաջին և երկրորդ հանդիսացողները, իսկ երրորդը միայն կը յիշատակուի:

Նուէրներ կը տանան Երեք դասարանէն և թուադիտական հիւղերուն մէջ միայն առաջին եւ իւրըները: Լեզուներ՝ Կայերէն, անգլերէն, արաբերէն և Ֆրանսերէն, որոնք ամենուրեքն:

ընդհանուր միջինը ամենաբարձրն է: Պատմական՝ Պատմաբան շալոյ, Եկեղեցոյ, Ընդհ. Ազգայ. Փրիտանէական և Ս. Գրական: Առնց ամենուն միջինին բարձրագոյնը: Թուազիտական՝ Թուաբանութիւն, գրքուշուր և երկրաչափութիւն, առնց միջիններուն ընդհանուր գումարին բարձրագոյնը:

Նուէր պիտի տանայ նաև վարքի մէջ առաջին հանդիսացողը:

Զ. Պարզամեղաբարձիւն եւ մեղաւորութիւն. — Բնութիւնը նանչնալու և գեղեցիկին հաշակը զարգացնելու մտքը, վարժարանէն ներս մասնաւոր զարկ տրուած է նաև պարտիզամշակութեան, գլխաւորութեամբ Փոխ-Տեսուչ Բարձր-շնորհ Գէորգ Աւագ Սարկաւազ Գլղղըրբաճնի: Պարտէզին ստանները բաժնուած են սղոց գրեթէ հաւասարապէս, և իւրաքանչիւրը պատասխանատու է իր պարտէզի բարւոք զարգացման և մաքրութեան: Այս մարդին մէջ մասնաւոր ոչր, եռանդ և աշխատանք թափած է ու կը թափէ Տիրացու Գէորգ Սրկ., ամենէն աւելի նախանձախնդրորէն աշխատելով, Տեսութեանս կողմէ կ'արժանանայ մասնաւոր մրցանակի: Նոյնպէս մեր ձեռունի ուրարակիր Արամ պապա Սէրայտարեան մասնաւոր հազաժութիւն ցոյց կուտայ մեղաւանցի հանդէպ, և արժանի է մեր շնորհակալութեան:

Է. Առօնիկ կեանք. — Վարժարանէն ներս, Փոխ-Տեսչին կարգադրութեամբ նշանակուած են ամէն ճիւղերու պատասխանատու վարիչներ, Գրադարանագետ, սերտարանագետ, խաղաքանագետ, շրջագետ, մաքրողներ (նիշարան, սերտարան և գասարանք), զանգակահարներ, և շնորհաբանութեան իւրաքանչիւրը կը կատարէ իր պարտականութիւնը առանց թերացումի:

Ուտի փակելով մեր այս տարւան ամսվերի հանդիսութիւնները, պիտի խնդրէի Ձերք Սրբազնութիւնէն և Պատուարժան Միաբանութեանէն, որ տայիք Ձեր Հայրական օրհնութիւնները պաշտօնէութեան և ուսանողութեան, որպէսզի անոնք քաջալիրուած այս օրուան խնդրականութիւնէն, յառաջիկային աւելի եռանդուն ունենան գործի:

Ձայս մատուցանելով Ձերք Բարձր Սրբազնութեան

Մատչիմ Ի համրոյր Ս. Առնոյր
Խոնարհ աղօթակից
ՀԱՅԿԱՋՈՒՆ ՎՐԳ. ԱՐՄԱՆԱՄԵԱՆ
Տեսուչ Ժանգ. Վրժ. Ի և Ընձայարանի

Ս. ՅԱԿՈՒԻ ԿԵՐՍՄԷՆ

Հ Ե Ռ Ա Գ Ի Ր Ն Ե Ր

Յուապղծ, 2 Մայիս 1953

Սենեկապետ
Ն. Վեհ. Հիւսէյն Թագաւորին Յորդանանի Աման

Կր խնդրեմք Ձերդ Վստիութեանն որ բարեհաճիք հաղորդել Ն. Վ. Հիւսէյն Թագաւորին մեր ջերմ ընդհաւորութիւնները եւ խորին զգացմանց հաւաստիքը իր բազադրութեան բարեբաստիկ օրուայ առթիւ: Կ'աղօթեմք Մրբաեղեաց մէջ իր արեւատուրեան եւ երզանկութեան ինչպէս նաև մեզի համար սիրելի Հաւիմական Արհայական ընտանիքին՝ որ ընդմիտ օրհնուած է Տիրոջմէն: ԵՂԻՇԷ ԱՐԲԵՊՍ. ՏԵՐՏԻՐԵԱՆ Պատրիարքական Տեղապահ Առաք. Ս. Արքուոյն Յուապղծի

Արմուհի Ամանի, 3 Մայիս 1953

Գեորգեոս
Տ. Եղիէ Արեւպա. Տրտրեան
Պատր. Տեղապահ Ս. Արքուոյն
Յուապղծ

Նորին Վեհափառութիւն թագաւոր իր ընդհաւորութիւնները կը յայտնէ Ձեզ Ձեր ազգի մաղրանքներուն ու ընդհաւորութիւններուն համար:

Սենեկապետ
Հաւիմական Պալատի

Յուապղծ, 2 Յունիս 1953

Բեքթրարիի Արեւիսկոպոս
Լոնտոն

Հանցեք հաղորդել մեր յարգալի եւ սրտազած ընդհաւորութիւնները Ն. Վ. Երեւակիթ Բ. Թագուհոյն՝ իր բազադրութեան բարեբաստիկ առթիւ: Կ'աղօթեմք Մրբաեղեաց մէջ իր երկար ու երջանիկ կեանքին համար՝ ի փառս Բրիտանական ազգին եւ Կայսրութեան:

ԵՂԻՇԷ ԱՐԲԵՊՍ. ՏԵՐՏԻՐԵԱՆ
Պատրիարքական Տեղապահ
Առաք. Ս. Արքուոյն Յուապղծի

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

● Եր. 30 Մայիս. — Է. օր Հոգ. : Ս. Պատարազը մատուցուեցաւ Ս. Յակոբեանց Մայրամիջի տանիքը՝ Ս. Լոգիին նուիրուած մատարան մէջ, ժամաբարն էր Հոգ. Տ. Վարուժան Արեղայ Գապարանեան :

● Կիր. 31 Մայիս. — Սկիզբն ճարտրեան կիրակիցի եւ Տօն Եղիայի մարգարէին : Ս. Պատարազը մատուցուեցաւ Ս. Յարութեան Տանարի մեր Գողթթայի վերնայարկ մատուռին մէջ : Ժամաբարն էր Հոգ. Տ. Գաբրի Վրդ. Վրթանէսեան :

— Կ. վ. Ս. Լուսաւորի մանց յաջարեցաւ ի Ս. Լընչուակապետ, նախագահութեամբ Գեր. Տ. Սուրբէն Ս. Եպս. Բէմանէանի :

● Բշ. 1 Յունիս. — Տօն Ս. Կառապետի Լուսաւորի : Ի Ս. Լընչուակապետ առաւօտեան ժամերգութեան ետք մատուցուեցաւ Ս. Պատարազ, Եկեղեցոյ առանդատան՝ Ս. Լուսաւորի մատարան մէջ, ժամաբարն էր Հոգ. Տ. Զաւէն Արդ. Չինչինեան : Զինչի պաշտամանց, Միաբանութիւնը կիրաւորուեցաւ վանքոց տեսչարանը՝ Տեսուչ Հոգ. Տ. Վարուժան Արդ. Գապարանեանի մաս :

● Ուր. 5 Յունիս. — Վաղուան նախատունը կանդիսաւորուեցաւ պաշտուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տանարին մէջ, նախագահութեամբ Գեր. Տ. Նորայր Ս. Եպս. Գողարեանի :

● Եր. 6 Յունիս. — Ս. Գր. Լուսաւորի (եղի վիրապէն) : Ս. Պատարազը մատուցուեցաւ Սուրբ Յակոբեանց Մայր Տանարի Ս. Ստեփանոս մատարան մէջ, Ս. Գր. Լուսաւորի նուիրուած խորանին վրայ ժամաբարն էր Հոգ. Տ. Միւռուն Վրդ. Կրնիկեան :

— Վաղուան նախատունակը կանդիսաւորուեցաւ պաշտուեցաւ Մայր Տանարին մէջ, նախագահութեամբ Գեր. Տեղապահ Ս. Լոր : Ըտ ընկալուեցաւ Ս. Սուրբէն Ս. Եպս. Գողարեանի :

● Կիր. 7 Յունիս. — Տօն Ս. Էլիմիսի : Լանդիսաւոր Ս. Պատարազը մատուցուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տանարի Աւագ Խորանին վրայ ժամաբարն էր Հոգ. Տ. Յակոբ Վրդ. Վարդանեան : Ս. Պատարազը ընթացքին կատարուեցաւ Լայրապետական մաղթանք վանն Ս. Էլիմիսի, նախագահութեամբ Գեր. Տեղապահ Ս. Լոր :

● Կիր. 14 Յունիս. — Ս. Պատարազը մատուցուեցաւ Ս. Յարութեան Տանարի կայապատկան Բ. Գողթթայի վերնայարկ մատուռին մէջ, ժամաբարն էր Հոգ. Տ. Զաւէն Արդ. Չինչինեան :

● Ուր. 19 Յունիս. — Երեկոյեան ժամերգութիւնն ու վաղուան կանդիսաւոր նախատունը պաշտուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տանարին մէջ նախագահութեամբ Գեր. Տ. Սուրբէն Ս. Եպս. Բէմանէանի :

● Եր. 20 Յունիս. — Ս. Գրիգորի Լուսաւորի (Գիւ ճեղատոց) : Ս. Պատարազը մատուցուեցաւ Մայր Տանարի Ս. Մակարայ կնարպետան մատուռին մէջ : Ժամաբարն էր Հոգ. Տ. Վարուժան Արեղայ Գապարանեան :

● Կիր. 21 Յունիս. — Մեծի Տանն Կիլիկիոյ Երանայնոր Տ. Տ. Գաբրիէի Ա. Վեհ. Կաթողիկոսի մանուան տարեկիցին առթիւ, Ս. Յակոբեանց Մայր Տանարին մէջ մատուցուեցաւ եղիսկոյեանական Ս. Պատարազ, ժամաբարն էր Գեր. Տ. Յարութեան Ս. Եպս. Բէմանէան, որ շայր մերձէն առաջ քարոզեց, ներքողը ընելով պատուական կողմարականին, զրուստեղով նոյնատեան իր բազմազան ու բարձրորէն զինատուած արժանիքները : Յետ քարոզի, Գեր. Տեղապահ Ս. Լոր նախագահութեամբ, կատարուեցաւ մասնաւոր կողմանդատեան պաշտոն՝ կանգուցեալ Վեհ. Կողմայն ի հանդիսում :

● Դշ. 24 Յունիս. — Երեկոյեան ժամերգութիւնն ու Քարգմանչաց կանդիսաւոր նախատունը պաշտուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տանարին մէջ նախագահութեամբ Գեր. Տեղապահ Ս. Լոր :

● Եշ. 25 Յունիս. — Ս. Քաղցմանցն Սահակայ եւ Մերտալայ (Տօն ազգային) : Լանդիսաւոր Ս. Պատարազը մատուցուեցաւ Մայր Տանարի Աւագ Խորանին վրայ : Ժամաբարն էր : Ըտ ընկալուեցաւ սովորութեան, Ս. Թ. վարժարանի տեսուչը՝ Հոգ. Տ. Գիւրգի Արեղայ Գաբրիէան : Վայր մերձէն առաջ, Գեր. Տեղապահ Ս. Լայրը նախագահեց Ե. Ս. Ս. Տ. Գեորգ Գ. Վեհ. Կաթողիկոսի օժանդակով տարեկան յանդիսումն առթիւ կատարուած Լայրապետական Մաղթանքի արարողութեան, իսկ ճէք աղբորմանէն առաջ քարոզեց : պանծացեալով երկու մեծ Քարգմանիչ սուրբերուն անմահական յիշատակը : Յետ Ս. Պատարազի կատարուեցաւ մասնաւոր կողմանդատեան պաշտոն Կիւլապի Արեղայի կողմէն, Տիրքան Գեորգեանի, Լայր Գաթողիկոսի, Աթթարեան եւ Մանուկեան ընտանիքներու կամայն նշնցելոց հոգացն ի հանդիսում : Սոյն աղբորմանը տարւոյ ընթացքին նիւթայեզ օժանդակած են Ս. Քարգմանչաց վարժարանին :

● Եր. 27 Յունիս. — Երեկոյեան ժամերգութիւնը, Կիրակուտեցն ու վաղուան նախատունը պաշտուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տանարին մէջ նախագահութեամբ Գեր. Տ. Սուրբէն Ս. Եպս. Բէմանէան :

● Կիր. 28 Յունիս. — Գիւ ճիպ Ս. Առուստամի : Ս. Պատարազը մատուցուեցաւ ԳերթեմաՅի Ս. Առուստամաճանայ Տանարին մէջ, Տիրքան Ս. Գերթեմայի վրայ : Ժամաբարն էր Հոգ. Տ. Լայրապետ Վրդ. Արթուրեան : Քարոզեց Հոգ. Պատարազիչ Լայրը, ներկայացնելով Ս. Գոյը իբրեւ նշանդատութեան թլպար կինը մարգարէին պատուութեան մէջ : Լանդիսաւոր երթ ու զարման կը նախագահէր Գեր. Տ. Սուրբէն Ս. Եպս. Բէմանէան :

Պ Ա Տ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Ք

● Ուր. 22 Մայիս. — Այսօր Հոգ. Տ. Լայրապետ Վրդ. Արթուրեան արձակուեցաւ մեկնեցաւ Կիւրոս և վերագործաւ Եշ. 11 Յունիսին :

● Գշ. 26 Մայիս. — Կ. ս. ժամը 10ին, Գեր. Տեղապահ Ս. Լայրը վարչական գործերով մեկնեցաւ Եր Երուսաղէմ և վերադարձաւ Գշ. 2 Յունիս առաւօտեան ժամը 10ին:

● Գշ. 2 Յունիս. — Կ. ս. ժամը 9ին, Ի դիմաց Գեր. Տեղապահ Ս. Լոր, Գեր. Տ. Սուրէն Ս. Եպո. Քէմհանեան, ընկերակցութեամբ Լոգ. Տ. Լայրին վրդ. Առլանեանի և Տիար Կարպիս Լինդզլեանի, ներկայ գտնուեցաւ Անկլիքան Եկեղեցւոյ մէջ կատարուած գահաբանական մտղթանքին, Անգլիոյ Ելիզապէթ Բ. Բարսուսոյն Բարսարութեան առթիւ:

— Նոյն առթիւ, Կ. վ. ժամը 6.30ին, Անգլիական Ընդհանուր Լիւսլատտարանին մէջ տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցաւ Գեր. Տեղապահ Ս. Լայրը, ընկերակցութեամբ Գեր. Տ. Սուրէն Ս. Եպո. Քէմհանեանի, Լոգ. Տ. Լայրիկ վրդ. Առլանեանի, Լոգ. Տ. Կիրեղ Աբղ. Գարիկեանի և Տիար Կարպիս Լինդզլեանի:

● Եշ. 4 Յունիս. — Կ. վ. ժամը 6.30ին, Տրանսպահան Ընդհանուր Լիւսլատտարանին մէջ տրուած ընդունելութեան, Ի պատիւ Քաղաքի Մտեթատուրըֆ Լառան էլ Քաթէպի, անոր Տրանսպահան կուս վարութեան կողմէ Գառնույլէգ՛՛՛՛՛՛՛ շքանշանով պատուուելուան առթիւ, ներկայ գտնուեցաւ Գեր. Տեղապահ Ս. Լայրը, ընկերակցութեամբ Լոգ. Տ. Լայրիկ վրդ. Առլանեանի և Տիար Կարպիս Լինդզլեանի:

● Եր. 6 Յունիս. — Կ. վ. ժամը 4ին, Գեր. Տեղապահ Ս. Լայրը Ի գլուխ Միաբանութեան, Ս. Թ. վարժարան զնաց կատարելու համար բացուած վարժարանի արտերկան պաշտարնի:

● Գշ. 9 Յունիս. — Կ. վ. ժամը 3ին, Գեր. Տեղապահ Ս. Լայրը, ընկերակցութեամբ Լոգ. Տ. Յակոբ վրդ. Վարդանանի, վանական գործերով Եր Երուսաղէմ մեկնեցաւ և վերադարձաւ Գշ. 17 Յունիս 1953ի Կ. վ. ժամը 3ին:

● Ուր. 12 Յունիս. — Կ. ս. ժամը 10ին, Իւլմաց Բամազանի տօնին առթիւ, Ի դիմաց Գեր. Տեղապահ Ս. Լոր, Գեր. Տ. Սուրէն Ս. Եպո. Քէմհանեան, ընկերակցութեամբ Լոգ. Տ. Զաւէն Աբղ. Զինչինեանի և Տիար Կարպիս Լինդզլեանի, Նսորուարութեան զնաց Քաղաքի Մտեթատուրըֆին, Ռտիկանապետին և Քաղաքապետին:

● Բշ. 15 Յունիս. — Կ. ս. ժամը 8.30ին, Գեր. Տ. Սուրէն Ս. Եպո. Քէմհանեան Ի դիմաց Միաբանութեան, բացուած կատարեց Ս. Թ. վարժարանի ամալերէի քննութեանը:

● Ուր. 19 Յունիս. — Կ. ս. ժամը 8.30ին, Գեր. Տ. Նորայր Ս. Եպո. Գոչարեան Ի դիմաց Միաբանութեան, բացուած կատարեց Ս. Թ. վարժարանի ամալերէի քննութեանը:

● Եր. 20 Յունիս. — Իրիկուան ժամը 6-8, քաղաքի City Hotel բայցման ընդունելութեան ներկայ գտնուեցան Լոգ. Տ. Տ. Լայրիկ և Միւռան վարդապետներ և Տիար Կարպիս Լինդզլեան:

● Գշ. 24 Յունիս. — Կ. վ. ժամը 4.30-5.30, քաղաքի St. John's Ophthalmic Hospital Ի թէյա-

տեղանին ներկայ գտնուեցան Գեր. Տ. Սուրէն Ս. Եպո. Քէմհանեան, ընկերակցութեամբ Լոգ. Տ. Տ. Լայրիկ վրդ. Ի և Զաւէն Աբղ. Ի և Տիար Կարպիս Լինդզլեանի:

● Եշ. 25 Յունիս. — Կ. ս. ժամը 9ին, Լոգ. Տ. Բարգէն վրդ. Ապատեան, Յոպպէի Տեռուլ, ժամանեց Ս. Աթոռ և վերադարձաւ Եր. 27 Յունիս 1953ի Կ. վ. ժամը 3ին:

● Ուր. 26 Յունիս. — Առաւօտեան ժամը 6.30ին, Գեր. Տեղապահ Ս. Լայրը վանական գործերով մեկնեցաւ Ամման և վերադարձաւ Կեր. 28 Յունիսի կէտրին:

● Եր. 27 Յունիս. — Կ. վ. ժամը 5ին, քաղաքի Y. M. C. A. Ի ընդունելութեան ներկայ գտնուեցան Լոգ. Տ. Լայրիկ վրդ. Առլանեան և Տիար Կարպիս Լինդզլեան:

● Գշ. 28 Յունիս. — Կ. վ. ժամը 4ին, Գեր. Տեղապահ Ս. Լայրը նախագահեց Ժառ. վարժարանի մրցանակաբայութեան հանդէպին, վարժարանի որակին մէջ:

Ա Մ Մ Ա Վ Ե Բ Ա Ի Զ Ի Է Ա Ն Ի Դ Է Ս

Ե Ի Մ Բ Ա Ն Ա Կ Ա Ա Ս Ա Ե Ն Ո Ի Թ Ի Կ Ե

Ժ Ա Ռ. Վ Ա Ռ Թ. Ե Ի Ը Ն Թ Ա Ս Ա Ր Ա Ն Ի

Քաղաքական շփոթ կացութեան հետեանքով 5 տարիներէ Ի վեր, Ժառ. վարժարանի ամալերէի հանգէնը կը կատարուէր անլուս կերպով: Այս տարի տակալն, ան կատարուեցաւ նախընթաց տարիներու հանդիսաորութեամբ, Գշ. 30 Յունիսի կէտրէ վերջ ժամը 4ին, վարժարանի որակին մէջ, նախագահութեամբ Գառ. Տեղապահ Գեր. Ս. Լոր, ներկայ էր ամբողջ Միաբանութեան ու սոցիալական զարուութեան հրատարակչութեան Կոմիտէի բաշտարանին մը: Լանդէսը քացուեցաւ Ժառանգարուց քայլերով, յորմեհետեան տեղունեցան մեհերգներ, խմբերգներ, զոր այնքան ձեռնհասօրէն կը վարէր Ժառ. վարժարանի երաժշտութեան ուսուցիչը՝ Լոգ. Տ. Օլապան Արեւոյայ, արտասանութեանը, հայերէն, անգլիերէն և արաբերէն լեզուներով և բանաստեղծութեան մը Բար. Վահան Սրկ. Գալֆայանեան: Լանդէի տարանին, վարժարանի Տեռուլը՝ Լոգ. Տ. Լայրիկ վրդ. Արքանանեան կորոպց վարժարանի տարեկան տեղեկագիրը, մանրամասն տեղեկութիւններ տալով ներկայեան վարժարանի ներառի կեանքին շուրջ ու շնչունով անոր կատարած բարերար գերը սփիւռքի մէջ: Ապա Տեղապահ Ս. Լայրը բանեցեց մրցանակներ իւրաքանչիւր զատարանի յաղկացոյն աշակերտներուն, ինչպէս նաև մարզական հրեղներ և վարքի մէջ առաջին հանդիսաորութեան: Տէրանական աղօթքով ալ Տեղապահ Սրբազանի զօհանայիքով ու օրհնութեամբ վանականեց մէկ ու կէս ժամ տեւող այս հանգիքը:

«ԱՐՓԻ»Ի ԱՍՍԱԳՐԻ ԽՄԲԱԳԻՐ ՊՐՆ. ՅՈՎԱԷԺ ՔԱԳԷՈՍԵԱՆԻ

ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԵԱՆ 50-ԱՄԵԱԿԻ ԱՌԹԻԻ

Անցեալ տարի քրտան Պրն. Յովսէփ Քայտանեանի գրական, մանկավարժական եւ հրատարակչական գործունեութեան 50 տարիները (1902-1952), իսկ այս տարի էլ իր ծննդեան 80-ամեակը (1873-1953, Մարտ 27):

Մի պերճախօս, ոսկե Յոքեան եւ աւելի քան զեղեցիկ, փառքաւ տարիք:

Երբ ուշի ուշով թերթերու լինենք Հայ աւուցչի եւ հասարակական գործիչի յուշատետր, կը կարդանք աննախանձելի եւ նրախագիտութեան որոշ արտայայտութիւններով լի էջեր. արտայայտութիւններ իր միջավայրի կողմից: Եւ շատ տեղի կը լինէր, որ նման անհասկերի յոբելեանները տօնէիկն աւելի մեծ շուքով եւ հասարակական բնոյթ կրող հանդիսաւորութեանք. սակայն, ջրթաղաբար, նկատի ունենալով ներկայ սոցնապայից վիճակը, «Արփի»-ի Օծանարկ մարմինն ու Յանձնախումբը որոշեց են տօնել սեղծ ջրջանակում, այսինքն՝ իր բարեկամների, աշխատակիցների, համակիրների, բաժանորդների եւ աշակերտ-աշակերտուհիների ընկերակցութեանք եւ այդպիսով ոգեւորել իր դեռեւս չսպառւած նշանին եւ աշխատանքի կարողութիւնը: Մասնաւորապէս այդ միջոցով նկարագորութիւն տեսնելը իր շատ փայտապատ ու տեղծած «Արփի» տեսագրի յարատեւման գործը առաջ տանելու:

Իրանահայ Հանայեցի կարիք ունի նման մի գործի: Անտարցի գոյութիւնը դարձել է մի անհրաժեշտութիւն: Պէտք է սպասուիլ «Արփի» վիճակը, պէտք է նրան ազատել ներկայ տեսնական աննախանձելի, ծանր ու անձուկ վիճակից: Մանաւանդ երբ նկատի ունենանք նրա երեք տարիների անցալը եւ իր տարուհ տարի դիպի բարեկարգ ունեցած հակումը:

Ոգեւորած Քենտրալայի համայնքի բարեկարգ եւ սիրալի վերաբերմանից, մենք վրդ ենք անում եւ յոյս ունենք, որ մեր համայնքը կ'ընդառաջի մեր այս ձեռնարկին եւ բոլոր հիշերը անխտր, առանց բացառութեան, կը պատեն իրենց ներկայութեանք աշխարհ Յոքեանի հանդերձ, որը տեղի կ'ունենայ գրական-գեղարուեստական նոյն ժառանգի կրակի, Յունիս 14ին, 1953 թ., Դաշտեան (Գուշիջ) Մանկավարժիկ գովաստան այգում:

Ուրախութեանք կ'ընդունեն յարգանքի եւ զննաստանքի արտայայտութիւններ:

«ԱՐՓԻ»Ի ՕԺԱՆԻԱԿ ՄԱՐՄԻՆ ԵՒ ԿԱԶՄԱԿՐԵՊԻՉ ՅԱՆՁՆԱՅՈՒՄԲ

ՆԱԽԱԳԱՀ՝ ՎՂԱՄ ԽԱՆ ՓԻՐՈՒՅԱՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐ՝ Արա Տէր Յովնանեան

ԱՆԻԱՄՈՒՀԻՆԵՐ՝

ԱՆԻԱՄՆԵՐ՝

- Տասխանա խորաբեան,
- Էլչիս Ֆերահեան,
- Լորեսսա Պատմագրեան,
- Մաղիկն Ղուկասեան:

- Արսօ Տէրեան,
- Ասատուր Զաբարեան,
- Լեւոն Վարդանեան:

Թեհրան, 1953 Մարտիս:

تصديرا - بطريقه كية الارمن الارثوذكس مدير المطبعة - الآب زاوین شینیان تطبع في مطبعة دير الارمن - القدس

يونيو ١٩٥٣

العدد ٦

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.
Editor - Father Zaven Chinchinian. Armenian Convent, Jerusalem.
Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

ԼՈՅՍ ՏԵՍԱԾ ԳԻՐՔԵՐ

**ՀՈԳ. ԱՆՈՒՇԱԻԱՆ ԱԲՂ. ԶՂԶԱՆԵԱՆԻ
ՀԱՄԱՄՈՒՐԱՊԻԻ ՕՐԻՆԱԳԻՐՔԸ**

Ներածութեամբ, քարգմանութեամբ բեռնագիր բնագրէն
եւ ծանօթագրութիւններով:

էջ 144

Գին 3 շիկ

**ԵԶՆԻԿ ԱԻԱԳ ՔԱՅԱՆԱՅ ՎԱՐԴԱՆԵԱՆԻ
ՍՈՒՐԲ ՍԱՆԴՈՒԻՑ ԿՈՅՍԻՆ ԹՈՉՆԻԿՆԵՐԸ**

էջ 104

Պ. Ա. Ի. Ա. Ն. Դ. Ա. Վ. Է. Պ. Զ.

Գին 3 շիկ

ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ

ՀԱՑԻՆ ԵՐԳԸ

Տպ. 1950, էջ 62, գին 3 շիկն

ՍԱՐՎՈՒՌՆԵՐ

Տպ. 1950, էջ 78, գին 3 շիկն

ՑԵՂԻՆ ՍԻՐՏԸ

Տպ. 1953, էջ 225, գին 6 շիկն

ՊՈՒՅՈՎ ԼՈՅՍ ԿԸ ՏԵՆՆԵ

ՀԵԹԱՆՈՍ ԵՐԳԵՐ

այսպէսով վերջացած կ'ըլլայ Դանիէլ Վարուժանի ամբողջական գործը :
Զորս Հասոց :

ՄԱՄՈՒԼԻ ՏԱԿ Է

Մ. ՅՈՒՅԱԿ ԶԵՌԱԳՐԱՅ Ա. ՅԱԿՈՒԵԱՆՑ

Բ. ՀԱՏՈՐ

ՆՈՐԱՅՐ ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ

ԵՐՈՒՍԱԴԵՄ